

ՀՀԿ-Ն Կորցրեց Իշխանութիւնը

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ

Հանրապետական կուսակցութիւնը 55 դէմ ձայնով խոչընդոտեց Նիկոլ Փաշինեանին վարչապետի պաշտօնումը ընտրութիւնը, փաստօրէն քուէարկելով ներքաղաքական ճգնաժամը երկարաձեկլու եւ փակուղային իրավիճակը աւելի բարդացնելու օգտին:

Այժմ՝ եօթ օր անց, ըստ
Սահմանադրութեան, պէտք է լինի
վարչապետի նոր քուէարկութիւն,
որը եթէ դարձեալ անցնի ապար-
դիւն, ապա Սահմանադրութեան
ուժով Ազգային ժողովը պէտք է
լուծարուի, եւ պէտք է նշանակուի
արտահերթ ընտրութիւն:

Ո՞ր տարբերակով կը զարգա-
նայ իրավիճակը՝ եօթ օր անց
կարուի ՀՀԿ-ական վարչապետ ընտ-
րելու հերթական անխոհեմ փո՞ղ-
ձը, թէ՞ կը լինի այլ զարգացում,
իրավիճակի այնպիսի փոփոխու-
թիւն, երբ ՀՀԿ-ն այլեւս ստիպ-
ուած կը լինի քուէարկել ժողովը-
դական շարժման թեկնածուի ոգ-
տին, կամ այլեւս կը քուէարկի ոչ
թէ ՀՀԿ-ն, այլ առանձին պատգա-
մաւորներ:

իրավիճակի զարգացման սցե-
նարները կարող են լինել ամենա-
տարբեր, եւ ամէն բան կախուած է
նրանից, թէ ինչպիսի գործողու-
թիւնների կը գնայ Նիկոլ Փաշին-
եանն իր շարժումով:

ինչ կանի շարժումը, եթէ եօթ
օր անց քուէարկութիւնը դարձեալ
ձախողուի, եւ արդէն լինի արտա-
հերթ ընտրութիւն, բայց այսպէս
ասած խաղի գործող կանոններով
ու գործող ինստիտուտների վե-
րահսկողութեամք: Նիկոլ Փաշին-
եանն աւելի վաղ յայտարարել է, որ
ամենայն հաւանականութեամք կը
բոլորուն այդպիսի ընտրութիւնը:
Դա վերջնակա՞ն դիրքորոշում է,
թէ՞ կարող է փոխուել: Ինչպէ՞ս կը
պահի իրեն Ծառուկեան դաշինքը,
ՀՅԴ-ն, որոնք յայտարարել են ժո-
ղովրդական շարժմանը միանալու
մասին: Նրանք կը մնան այդ դիր-
քում, թէ՞ կը համարեն, որ Նիկոլին
առաջին փուլում օգնեցին ինչպէս
կարող են եւ կը դնեն մարտավարու-
թեան փոփոխութեան հարց:

Հարցերն իսկապէս շատ են,
այդ թւում եւ այն, թէ արդեօք
իշխանութիւնը կ'ունենայ ուժի մա-
սին ծտածելու անխոհեմութիւնն,
առաւել եւս արտաքին որեւէ աջակ-
ցութիւն սաղբելու անխոհեմու-
թիւն, ի դէմս Ռուսաստանի աջակ-
ցութեան աւելի ինտենսիւ հայ-
ցումների: Իսկ կ'ունենա՞յ Ռու-
սաստանն այդպիսի անխոհեմու-
թիւն, իր համար բացարձակապէս
որեւէ ինդիր չներկայացնող իրա-
վիճակում ինդիրներ առաջացնել
իշխանութեան պահպանման ան-
համարժէք քայլով:



NATIONAL NOTARY ASSOCIATION
NOTARY PUBLIC

Garine Depovan

626-755-4773

554 N. Chester Ave Pasadena, Ca. 91106
ghdenovan@gmail.com

Նիկոլ Փաշինեանին Արցախի Հարցում Փաստի Վրայ Բռնելու Անիմաստ Բլեֆը

ՀԱՅԿ ԴԱՒԹԵԱՆ

Վարչապետի թեկնածու Նիկոլ
Փաշինեանի հետ հարցուապտաս-
խանը ՀՀԿ պատգամաւորական
խմբակցութիւնն ակնյալորէն տա-
նուլ տուեց. խորհրդարանական
մեծամասնութիւնն ըստ էութեան
լաւ չէր պատրաստուել կամ էր
թերեւս թերագնահատել էր իր
օպղնենտին:

Պէտք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինեանը բաւականին աղեկված էր ստեղծուած իրավիճակին եւ իրեն ուղղուած հարցերին առեց պատրաստուած պատասխաններ։ Իսկ ՀՀԿ-ական որոշ գործիչների, հարցերը, յատկապէս երբ փորձում էին ճշգրտել եւ հասկանալ, թէ արդեօք Նիկոլ Փաշինեանը իրեն պատկերացնում է միջազգային ատեաններում Արցախի հարցով բանակցութիւններ վարողի դերում, անկեղծ ցանկութիւն է առաջանում հարցնել սոյն պատգամաւորներին, իրենք նախկինում պատկերացրել էին, որ երբեւ է Հայաստանը կը ներկացնեն միջազգային ատեաններում, օրինակ ԵԽԽՎ-ում կամ մտքերով կ'անցնե՞ր, որ կը դառնան պատգամաւոր։ Եւ եթէ իրենց դէպքում անպատկերացնելին դարձել է իրողութիւն, ապա պէտք է մարդակային արդարամտութիւն ունենալ հասկանալու համար, որ Նիկոլ Փաշինեանի պոտենցիալը աւելի բարձր է։ Նիկոլ Փաշինեանը բոլոր իմաստներով բռնել է պետական գործչի եւ լիդերի քննութիւնը, խնդիրն այլ տեղ է. ի ոչ մօտեցումներ, տեսլական եւ ծրագրային լուծումներ ունի ազգային-պետական հարցերում Նիկոլ Փաշինեանը։

գահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տէր-Պետրոսեանի յայտնի զիջողական մօտեցումները: Ազգային ժողովում նստած այն մարդիկ, ովքեր ուզում են փաստի վրայ բռնեցնել Նիկոլ Փաշինեանին, պիտի հասկանան, որ ժամանակի հետ փոխուում է շատ բան՝ կախուած քաղաքական իրողութիւններից: Նիկոլ Փաշինեանը թերեւս իզուր է կաշկանդուում եւ պարզ չի ասում, որ այսօր Արցախի հարցի կարգաւորման համար նոյն միջազգային հարթակներում բոլորովին այլ իրողութիւններ կան, որոնք նոր, աւելի ճկուն լուծուումների հնարաւորութիւն են ստեղծում: Հետեւաբար, եթէ 10 կամ 15 տարի առաջ գուցէ փոխվիջումը եւ նոյն տարածքների վերադարձը կոնֆլիկտի կարգաւորման միակ ճանապարհ էր թւում, այսօր արդէն այդպիս չէ: Այդպէս չէ, որովհետեւ փոխուել է աշխարհը, փոխուել են միջազգային գործընթացները, փոխուել են նաև մեր հիմնական հակառակորդների՝ Աղբբեջանի եւ Թուրքիայի միջազգային խաղաքարտերը: Ուստի Արցախի հարցի լուծման այսօրուայ մօտեցումները բխում են այսօրուայ իրողութիւններից: Աւելին՝ Հայաստանի թաւշիայ յեղափոխութեան յաղթանակը բարձրացնելու է մեր երկրի միջազգային վարկանիշը, որպէս ժողովրդավար երկրի եւ այդ դէպքում մենք, ի տարբերութիւն մեր հակառակորդ երկրի, հնարաւորութիւն ենք ստանում բանակցային սեղանի շուրջ նստել որպէս ժողովրդավար երկիր: Իսկ դա նշանակում է, որ մենք բանակցային գործընթացում աւելի ուժեղ լինելու շանս ունենք:

«ՀԱՅԵԼԻ»

Մասնիկ

ՍԱՄԻՒ ՀԱՐԱԳՐԱ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ՝
ՍՈՑԻԱԼ ԴԵՄԿՐԱՏ ՔՆՉԱԿԵԱՆ
ԿՈՒՍԱԳՑՈՒԹԵԱՆ
Արեւմտեան Ամերիկայի Ծրջանի

ՎԱՐԴԱՏԱՐԱՆ

MASSIS Weekly

Organ of the Armenian Social
Democratic Hunchakian Party

**Democratic Hunchakian Party
of Western USA**
1060 N. Allen Ave.
Pasadena, CA 91104
Phone: (626) 797-7680
Fax: (626) 797-6863
E-Mail: maccic2@earthlink.net

<http://www.massisweekly.com>
(USPS 667-310) (ISSN 0744-334X)
Published Weekly

ANNUAL SUBSCRIPTION RATES:
USA \$50.00, \$100.00 (First Class)
Canada \$125.00 (Air Mail)
Overseas \$250.00 (Air Mail).
All payments must be made in
US funds & Drawn on US banks

Periodicals Postage Paid
at Pasadena CA.
Please Send Address Change To
MASSIS WEEKLY

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

«Սերժ Սարգսեան - Ռոբերտ Քոչարեան Տանդեմը իշխանութեան Վերադառնալու Ծրագիր է Մշակել»

Նիկոլ Փաշինեանի Ելոյթը Ազգային ժողովի Ամպիոնէն

Վարչապետի թեկնածու Նիկոլ
Փաշինեանն Մայիս 1-ին Ազգային
ժողովի իր ելոցթի ընթացքին յայ-
տարարեց, որ Սերժ Սարգսեան -
Ռոբերտ Քոչարեան տանդեմը հա-
մաժողովրդական ալիքը կասեցնե-
լու եւ կրկին իշխանութեան վերա-
դառնալու ծրագիր մշակած է:

«Իմ քայլը» նախաճեռութեան առաջնորդի եւ վարչապետի միակ թեկնածուի խօսքով՝ թէեւ Համաժողովրական շարժումը հնարաւորութիւն ստեղծած է Սերժ Մարգարեանին եւ Հանրապետական վերնախաւին արժանապատիւ հեռացման համար, սակայն այս վարչը՝ Հանրապետականները միաւ կը մեկնաբանեն ընկալելով որպէս թուլութիւն։

Յայտարարելով, որ Հայաստանի ժողովուրդի յաղթանակը կրկին կ'ուզեն գողնալ՝ Փաշինեա-



Նը կոչ ըրաւ ժողովրդին դուրս գալ
փողոցներ ու հրապարակներ. -

«Սիրելի հայրենակիցներ, ձեր
յաղթականը կրկին ուզում են գո-
ղանալ, մի մնացէք տանը եւ այս
պահին դուրս եկէք փողոց, եթէ դա
չէք արել դեռեւս, եւ ուղղութիւն
վերցրէք դէպի Երեւանի Հանրա-
պետութեան Հրապարակ, հեղեղէք
Երեւանի ու Հանրապետութեան
միւս քաղաքների փողոցները եւ
Հրապարակները։ Այս պահին դի-
մում եմ նաեւ սփիւռքի մեր հայ-
րենակիցներին՝ սիրելի հայրենա-
կիցներ, ձեր լոյսն ու յաղթանակը
ցանկանում են գողանալ, եւ այս
պահին որտեղ էլ լինէք, դուրս
եկէք փողոց եւ ի ցոյց դրէք ազատ
եւ երջանիկ Հայաստան ունենալու
եւ կառուցելու ձեր կամքը, ձեր
վճռականութիւնը։ Սա օրհասական
պահ է, եւ երկար դարերի տառա-
պանքի ու աւերի, ցեղասպանու-
թեան ու գաղթի միջով անցած
մեր ժողովուրդը այսօր չի կարող
տանուլ տալ իր փառապանծ յաղ-
թանակը, ի հզօր ապագան։ Ես այս
պահին դիմում եմ Հայաստանի
Հանրապետութեան խորհրդարա-
նի բոլոր պատգամաւորներին՝ եղ-
բայրներ եւ քոյրեր, սա Հայաստա-
նի Հանրապետութեան քաղաքացի-
ների, այդ թւում ձեր ազատագր-

ման ժամն է: Ձեզնից շատերի հետ
մենք անընդհատ եղել են քաղա-
քական բարիկադների տարբեր
կողմերում, սուլ բանավէճերի,
նոյնիսկ լեզուակուների մէջ ենք
եղել: Բայց այստեղ եւ հիմա չի
լուծում որեւէ մէկի անձնական

յարաբերութիւնների հարց: Այս-
տեղ լուծում է հազարամեաց
ցնցումները ու տառապանք վերապ-
րած հայ ժողովրդի վերածնդի ու
ապագայի հարցը: Այստեղ լուծ-
ում է Հայաստանի Հանրապետու-
թեան եւ Լեռնային Ղարաբաղի
Հանրապետութեան յաղթական
ապագայի հարցը: Եւ հայ ժողովր-
դի յաղթանակին ձեր նպաստը

բերելու համար ձեզնից չի պա-
հանջուռում բացարձակապէս ոչ մի
գոհողութիւն։ Ձեզնից պահանջ-
ուռում է անել ընդամէնը մի գոր-
ծողութիւն՝ կողմ քուէարկել Հա-
յաստանի վարչապետի ժողովը-
դական թեկնածութին եւ սրանով ի
վերջոյ քանդել օտարուածութեան
այն պատնէշը, որը, ցաւոք սրտի,
գոյութիւն ունի ձեր ու ժողովր-
դի միջեւ»։

իր ելոյթի ընթացքին Նիկոլ
Փաշինեան անդրադարձաւ նաեւ
արտաքին քաղաքականութեան՝ շեշ-
տելով, որ Հայաստանի նոր կառա-
վարութիւնը արտաքին քաղաքա-

կան ոլորոտէն ներս կտրուկ շրջա-
դարձեր պիտի չկատարէ: Վարչա-
պետի պաշտօնին Փաշինեանի ընտր-
ուելու պարագային Հայաստան կը
շարունակէ մնալ Եւրասիական
տնտեսական միութեան եւ Հաւա-
քական անվտանգութեան պայմա-
նագրի կազմակերպութեան ան-
դամ, խորացնելով յարաբերու-
թիւնները Ռուսաստանի, Վրաս-
տանի ու Իրանի, Եւրամիութեան,
Միացեալ Նահանգներու ու Զի-
նաստանի հետ:

«Ժողովուրդը շարժման ընթացքում. բազմաթիւ փոփոխութիւններ պահանջելով ներքին կեանքի կազմակերպման, արդարութեան, օրինականութեան, իրաւունքների պաշտպանութեան, սոցիալական ապահովութեան բնագաւառներում, որեւէ փոփոխութիւն չի պահանջել ու չի պահանջում արտաքին քաղաքականութեան ոլորտում։ Եւ մենք, որպէս ժողովրդի հլու ծառաներ, պարտաւոր ենք հաշուի առնել այս ուղերձը։ Մենք Ռուսաստանին համարել եւ համարում ենք Հայաստանի ուազմավարական դաշնակից, եւ համաժողովրդական այս շարժումը հայուսական յարաբերութիւնների համար որեւէ սպառնալիք չի ստեղծում»։

«Սփիւրքի հետ յարաբերութիւնների հիմքում չպէտք է լինի միայն սփիւրքից ակնկալուող նիւթական աշակցութիւնը, պէտք է ներգրաւել սփիւրքի ներուժը պետականաշխնութեան գործում», - ըստ Փաշինեան:

Ինչ կը վերաբերի դարաբաղ-
եան խնդրին, Վարչապետի թեկնա-
ծուն կենսական նկատեց Ղարաբա-
ղի ժողովուրդին կողմէ իր ճակա-
տագիրը ինքնուրոյն որոշելու իրա-
ւունքի իրացումը եւ ԼՂ միջազգա-
յին ճանաչումը:

«Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման առումով մենք յանձնառու ենք բացառապիս խաղաղ կարգաւորմանը, որի հիմքում պէտք է ընկած լինի ժողովուրդ-ների իրաւահաւասարութեան եւ ինքնորոշման սկզբունքը: Նոր լիցք պէտք է հաղորդել Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացին, որը աշխարհասփիւռ հայութեան գործունեութեան կարեւորագոյն ուղղութիւններից պէտք է դառնայ:

Ներքին խնդիրներուն անդ-
րադառնալով՝ Փաշինեանը շեշտեց,
որ նոր կառավարութիւնը լիարժէ-
քօրէն պիտի իրագործէ ծողովուր-
դի համար կարեւորագոյն՝ արդա-
րութեան եւ ազատութեան պահան-

զը. - «Բոլոր մարդիկ անառար-
կելիօրէն հաւասար են լինելու օրէն-
քի առաջ, եւ սա առաջին հերթին
վերաբերուելու է վարչապետի ըն-
տանիքի անդամներին, հարազատ-
ներին, բարեկամներին ու ընկեր-
ներին։ Բացառուելու է իշխանա-
կան լծակների օգտագործումը բիգ-
նես իրականացնելու համար»։

«Վարչապետի պաշտօնում
երաշխաւորում եմ, որ հենց վաղ-
ուանից Հայստանում չի լինի ոչ
մի տնտեսական մենաշնորհ, որեւէ
մէկի առաջ չի գործի որեւէ բան
ներկրելու արգելք։ Ընդ որում,
ուզում եմ յատուկ ընդգծել, որ սա
մենք պատրաստում ենք անել ոչ
թէ որեւէ մէկին ճնշելով, հետապն-
դելով, այլ գրցութիւն ունեցող
արգելքները անառարկելիորէն հա-
նելով եւ վերացնելով»։

Փաշինեանն անդրադարձաւ
նաեւ վարկալին այն հակայական
պարտաւորութիւններուն, որ կու-
տակուած են յատկապէս գիւղացի-
ներու ուսերուն։ «Օգտուելով մարդ-
կանց չիմացութիւնից եւ նեղ վի-
ճակից՝ շատ վարկալին կազմակեր-
պութիւններ աներեւակայելի բարձր
տոկոսներով վարկեր են տուել,
ապա նաեւ տոյժ տուգանքներ են
գանձում»։

Փաշինեանը շեշտեց, որ խնդիրը պէտք է լուծել անցնցում եղանակով. - «Այս գործընթացը պէտք է կազմակերպում մտածուած, անցնցում, քննարկումների եւ բանակցութիւնների ճանապարհով, փոխադարձ համաձայնութեան ճանապարհով; Մենք ընդհանրապէս պէտք է փոխենք քաղաքացու նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Մինչեւ ոչ հեռաւոր անցեալը իշխանութիւնները Հայաստանի քաղաքացուն մի գործառույթ էին վերապահուած. քաղաքացին նրա համար էր, որ խախտում կատարի ու տուգանուի, այսպիսով ապահովելով որոշ շրջանակների կայուն եկամուտները: Կործանարար այս փիլիսոփայութեանը պէտք է անմիջապէս վերջ տրուի: Հայաստանի քաղաքացու կեանքի իմաստը ոչ թէ տուգանուելն ու պատժուելն է, այլ ապրելն ու ստեղծագործելը, սեփական հայրենիքում ազատ եւ երջանիկ լինելը»:

Համաժողովրդական շարժումը, ըստ Փաշինեանի, ոչ միացն ունակ է կանգնեցնելու արտագաղթը, այլև ներգաղթի հօր ալիք ու հսկայական ներդրումներ ապահովելու:

Ան յայտարարեց, թէ Հայստանի մէջ պէտք է վերջ դրուի 30 տրիսանոր առ բարու թեան:

«Այս գործընթացների արդիւնքում Հայաստանը պիտք է ջնջի իր երեսին դաշուած ամենաամօթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատութիւնը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագային ու հայրենիքից։ Հայաստանում մերժուածներ ու լքուածներ չպիտք է լինեն։ Բայց այս իրավիճակին մենք պիտք է հասնենք ոչ այնքան բարեգործական ճանապարհով, որքան մարդկանց ստեղծարար ընդունակութիւններն ու աշխատասիրութիւնը խթանելով»։

Ծար. ո էջ 4

Ցուցարարների Երթն Ուղեկցող Նուազախմբի Անդամները «Մենք Հնչակեանների Խումբն Ենք»



«Հայրենի հող եկողը այլեւս չի կարող ետ վերադառնալ։ Միրիան միշտ իմ սրտում կմնա, բայց ապագաս միայն Հայաստանում եմ պատկերացնում», - ասում է Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթն ուղեկցող նուազախմբի անդամ, սիրիահայ Մեղեդի Պետրոսեանը։

23-ամեաց Մեղեդին շեփորահար է եւ շեշտում է, որ նոյնիսկ եթէ Միրիայում պատերազմն աւարտուի եւ վիճակը կայունանաց, ապա միեւնոյն է՝ կը մնայ Հայաստանում։

Միանձան սպիտակ վերնաշապիկներ, կարծիր գլխարկներ ու կարմրասպիտակ վկապներ կը ող

նուազախմբի անդամները սիրիահայեր են՝ Հալէպից, Դամասկոսից եւ Միրիայի այլ քաղաքներից, ովքեր Հայաստան են տեղափոխուել Միրիայում և կտուած պատերազմից յետոյ՝ տարբեր տարիներին։

Մեղեդին իր ընտանիքի հետ երկու տարի առաջ է Հալէպից տեղափոխուել երեւան եւ եմիս առաջ կազմաւորած նուազախմբի նորեկներից է։

«Մենք Հնչակեանների խումբն ենք, եւ այստեղ ենք ոչ միայն որպէս երաժիշտներ, ովքեր իրենց գործն են անում, այլ նաև նրա համար, որովհետեւ կիսում ենք շարժման գաղափարները», - ասում է շեփորահար Մեղեդին։

Որո՞ւ Օգտին կը Պատրաստուին Քուէարկել Թուրքիոյ Քաղաքացիները



Թուրքիոյ գործող Piar վիճակագրական ընկերութիւնը նոր հարցումներ ցղած է բնակչութեան՝ 24 թունիսին կայանալիք վաղաժամ խորհրդարանական ընտրութիւններու հետ կապուած։

Լստ հարցումներու արդիւնքներուն կազմուած զեկոյցի՝ ներկայիս թուրքիոյ նախագահ Ռեժիպ Էրտողանի ղեկավարած «Արդարութիւն եւ Զարգացում» կուսակցութեան ու անոնց գործընկերու «Ազգային Շարժման» կողմէ կազմուած դաշտագույն 32.3%-ը։

Երկրի գլխաւոր ընդունակութիւնը կազմուած է 11%։

ուժը համարուող «Ժողովրդահանրապետական» կուսակցութեան իրենց ձայնը պատրաստ են տալ ընտրողներու 17.1%-ը, ընդդիմադիր քրտամէտ՝ «Ժաղովրդահանրութիւններու Դեմոկրատական» կուսակցութեան 8.8%-ը։

Նորաստեղծ «Լաւ» կուսակցութեան այս պահի դրութեամբ կ'աջակցի բնակչութեան մօտ 13%-ը։

Իսլամական գաղափարախօսութեամբ աչքի ինկող «Երջանկութիւն» կուսակցութեան օգտին պատրաստ է ձայն տալ 1.8%-ը։

Տակաւին չկողմնորոշուած քաղաքացիներու թիւը կը կազմէ

ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐԾ

Սուրիա

Արաբական Երկիրներու Դաշնակից Զօրքերու Փոխանակումը Ամերիկեանին Հետ

Ուաշինգթոնին ստացուած հաւասարի լուրերուն համաձայն նախագահ Թրամփի իշխանութիւնը կը պացարի որպէսզի մէկտեղէ արաբական զինուորական ոյժերու դաշինք մը։ Այս նոր զօրակցութիւնը պիտի փոխարինէ ամերիկեան ոյժերուն, որոնք ներկայիս կը մարտնչին Սուրիոյ արեւելեան շրջաններու իսլամական պետութեան զօրայիններուն դէմ։ Այսպիսով անժամանակ կերպով կրնայ յետաձգութիւն թրամփի նպատակը որ է ամերիկեան ոյժերու դուրս բերումը այդ երկրէն։ Իսկ միւս կողմէ դաշնակից երկիրները թերահաւատ են իրենց զօրքերն առաքելու հարցին մէջ։ Անոնցմէ ոմանք նոյնիսկ դժկամութեամբ կ'ուզեն ֆոնտեր հաստատել այդ նպատակին համար։

Նշենք նաեւ որ ներկայիս 2000 ԱՄՆի բանակայիններ Արեւելեան Սուրիոյ մէջ, կը գործեն տեղական մարտնչողներուն հետ, պարտութեան մատնելու իսլամական պետութեան ոյժերը։

ԵՄԷՆ

Ոմբակոծումները կը Շարունակուին Քսան Հոգի Սպաննուած Հարսանիքի Ընթացքին

Մէռտական Արաբիոյ գլխաւորած դաշնակցային զօրքերը շարունակաբար կը ոմբահարեն Հիւսիսային Եմէնը օդային ոմբակոծումներէն մին թիրախ ընտրած էր հարսանեկան խրախճանքի վրան մը, որուն զոհ գացին 20 հարսաներուն, ներառեալ հարսը, որ իսկոյն մահացած է։ Սպաննուողներուն մեծամասնութիւնը կիներէ եւ երախաներէ կը բաղկանար։ 46 ուրիշներ վիրաւորուած են, անոնցմէ 30 երեխաններ, Հաճճագաւառին մէջ հինգ անդամներէ բաղկացած ընտանիք մը մահացած է։ Իսկ թասս քաղաքին մէջ հանրակառիքի մը վրայ ուումք մը արձակուելով 20 ուղեւորներու մահուան պատճառ դարձած է։

ՄԱԿի ընդհանուր քարտուղար Անթօնիօ Կիւսթէրէզը Եմէնի իրավիճակի մասին անդրադառնալով ըստ թէ այս երկիրը ներկայիս աշխարհի մարդասիրական տագնապն է որ կը դիմակալէ։

Իսրայէլի Զինուած Ոյժերու Յարձակումը Սուրիոյ Հիւսիսային Շրջաններուն Մէջ

Վերջին օրերուն Սուրիոյ Հիւսիսային շրջաններու նահանգներուն մէջ (Համա եւ Հալէպ) իրականացուած հրթիւուային հարուածներուն հետեւանքով առնուազն 25 մարդ զոհուած է։ Այս մասին Սուրիոյ պետական ՍԱՆԱ գործակալութիւնը կը նշէ։ «Ասիկա Սուրիոյ դէմ իրականացուած նախայարձակ նոր գործողութիւն մըն էր։ Անկախ լրատուական աղբիւրներու համաձայն յարձակման թիրախները Սուրիոյ մէջ գործող իրանական ստորաբաժանումներու ուազմակայաններն ու զօրանոցներն էին։

«Զոհերու մէծ մասն իրանցիներ էին կը նշէ Լոնտոնի «Մարդու իրաւունքներու Դիտարկումի Սուրիական Կեդրոնը», նշելով նաեւ որ հրթիւուային հարուածները իրականացուցած են իրացէլի զինուած ոյժեր։

Իրաք

19 Ուս Կիներ Ցկեանս Բանտարկութեան Դատապարտուեցան Պաղտատի Մէջ



ԱՓ ֆրանսական լրատու գործակալութեան համաձայն 19 ուս կիներ ցկեանս ազատազրկումի դատապարտուեցան իսլամական Պետութիւն համախմբումին մահացած ըլլալու մեղադրանքով։ Ճիշտափիթներու հետ գործակցած ըլլալու յանցանքով վերջերս այլ կիներ եւս նման դատափնիներու ենթարկուած են։

Պաղտատի կեդրոնական դատարանի ղեկավարը որ կը զբաղիացրեական ինդիիրներով, ըստ թէ այս կիները մեղադրանքով։ Ճիշտափիթներու հետ գործակցած ըլլալու յանցանքով վերջերս այլ կիներ եւս նման զբաղիացրեական դատափնիներու ենթարկուած են։

Դատապարտի կեդրոնական դատարանի ղեկավարը որ կը զբաղիացրեական ինդիիրներով, ըստ թէ այս կիները մեղադրանքով։ Ճիշտափիթներու հետ գործակցած ըլլալու յանցանքով վերջերս այլ կիներ եւս նման զբաղիացրեական դատափնիներու ենթարկուած են։

Նշենք նաեւ որ անցեալ Դեկտեմբերին Պաղտատի իշխանութիւնները յաղթանակ յայտարարած էին ճիշտափիթներու դէմ։ Անոնք առնուազն 560 կիներ եւ 600 երեխաներ բանտարկած էին որպէս ճիշտափիթներ կամ անոնց ազգականները։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Անկախութենէն ի վեր Հայաստանի տնտեսութիւնը չգտաւ իսկական զարգացումի ուղին: Գիտական փաստերը ցատակ են: Թուանշանները կը խօսին: Պատճառները, անշուշտ, սերտելի են եւ կապ ունին երկրին մէջ հաստատուած սակաւապետութեան հետ (oligarchy): Այս սակաւապետութեան անդամները մտան քաղաքական դաշտ իրենց գումարներով եւ իրենց գործերը պաշտպաննելու համար: Ժամանակի ընթացքին տնտեսական անկախությունը չմնաց: Ամէն քաղաքական կուսակցութեան մէջ աճեցան այդ սակաւապետութեան անդամները եւ իշխող կուսակցութիւնը պատանդ դարձաւ անոնց քմահաճնուքին ու իր ղեկավարներն ալ այդ սակաւապետութեան անդամներ էին, մասնաւանդ 27 Հոկտեմբեր 1999-ի ողբերգութենէն ետք: Հաստատուեցաւ մենատիրութիւն (monopoly) շատ մը կարեւոր մարզերու մէջ:

Երկրին մէջ ամէն տնտեսական զարգացում կախեալ էր այդ սակաւապետութեան քմահաճովքին։ Երկիրը մտաւ տնտեսական ճահճացումի հանգրուան, մանաւանդ 2008-ի համաշխարհային տնտեսական տագնապէն ետք։ Պարզ քաղաքացին չէր զգար այն տնտեսական փոքր աճը որ կ'արձանագրուէր, որովհետեւ այդ սակաւապետութեան անդամ քսան երեսոն ընտանիքներն էին, որոնք բունած էին երկրին տնտեսական լծակները։ 2008-էն առաջ եթէ բեւեռացումը ունեւորի եւ չունեւորի միջեւ այնքան յայտնի չէր, այդ թուականէն ետք աւելի յայտնի դառնալ սկսաւ, որովհետեւ նուազող եկամուտները աւելի յայտնի դարձուցին համակարգին տգեղ դէմքը։ Երեւակայեցէք պահ մը, որ սփիւռքի մէջ ունէ հիւանդապահուհիի վճարուի ամսական 90 տոլար, կամ առաջին կարգի լեզուներու ուսուցիչի մը՝ 150 տոլար, ի՞նչ կ'ըլլայ մեր հակագղեցութիւնը։ Ինչո՞ւ կ'այլպանէք Հայաստանի քաղաքացին, որ այլեւս երկընտրանք չի գտնե՛ը, կամ պիտի ճգնաժամութեամբ, կամ պիտի ընդունի այս ցած վճարումի պայմանները, որոնցմով ընտանիք չի կրնար պահել։

Երկար տարիներէ ի վեր երկ-
րին մէջ տիրող արդարութեան
փոտած համակարգին, մէնատիրու-
թեան եւ հարկային անկայուն քա-
ղաքականութեան պատճառով ար-
տաքին ներդրումներն ալ նուազե-
ցան եւ երկրին մէջ լաւ վճարուող
նոր աշխատատեղիներ չստեղծուե-
ցան։ Անգործներու թիւը հասաւ

մրցանշայինի սահմանին:
Վերոյիշեալ այս պատճառնե-
րով եւ մութ ապագայի հեռանկա-
րէն խուսափելու համար մարդիկ
այլընտրանք սկսան փնտռել, եւ
նկատի առնելով, որ այս համա-
կարգը ինքինք միշտ կը նորոգէ
ընտրակաշառքով, որ կը հասնի
տասը տոլարի սահմանին..., եւ
փոխելով երկրին համակարգը նա-
խագահականէն խորհրդարանակա-
նի, մարդոց գեղեցիկ խոստումներ
տալով, ժողովուրդին առջեւ քա-
ղաքական դաշտը փակուած էր:
Ընդդիմադիր գործիչներ ենթարկ-
ուած էին քաղաքական հաշուեցա-
դարի եւ մեկուսացուած: Բանակ-
ցող կողմ չէին ձգած, որ մեղմէր
իրավիճակը: Կը մնար ժողովրդա-
յին ընդգրգումի տարբերակը:
Դժբախտաբար ներկայիս երկիրը
կը գտնուի այդ հոլովոյթին մէջ,
իր բոլոր ժխտական հետեւանքնե-
րով:

Սփիւռքի մէջ մարդիկ կան, որոնք զանազան պատճառներով եւ շատ անգամ գիտակցաբար կը շփոթեն պետութեան եւ իշխանութեան միջեւ: Անոնք կը յայտնեն, որ ամէն ընդգում պետութեան դէմ է: Ոչ, բարեկամներ, այդպէս չէ: Ժողովուրդին վրայ մի խնդաք: Պետութիւնը հողն է իր սահմաններով, ժողովուրդն է: Մինչ իշխանութիւնը ժողովուրդին կողմէ ընտրուած մարդոց խումբն է, որ, ըստ անգլիացի քաղաքական փիլիսոփայ ձոն Լոքի, պարտաւոր է լաւ իշխել: Անոնց իշխանութիւնը կը տեւէ այնքան ժամանակ, որ ժողովուրդը իր հաւանութիւնը կու տացայդ իշխանութեան: Հակառակ պարագային, եթէ լաւ չիշխեն, ժողովուրդը կ'ընտրէ ուրիշներ: Իսկ եթէ կեղծիքով մնան իշխանութեան վրայ, այդ նոյն ժողովուրդը կրնայ ըմբոստութեամբ իշխանութենէն հեռացնել այդ անհատները ձոն Լոք, որ կը համարուի արդիտեմոքրասիի հայրը, յատակօրէնքի լիշած է այս պարագան: 2008-ի արիւնալի դէպքերը եւ պարբերաբար տեղի ունեցող բողոքի շարժումները դժբախտաբար նկատի չառնուեցան իշխանութիւններու կողմէ, որ նեղի մատնուելու պարագային Արեւմուտքի գործակալները կը կոչէ այդ ըմբոստութեան պարագլուխները: Երկրէն արտազալդթը հասած է ճգնաժամային թիւերու, որ մօտ ատենէն պիտի ցնցէ պետութեան հիմները:

Հայաստանի այս վերջին ըմբուստութիւնը երիտասարդներու

ԳԵՐ ԽԱՆԴԻՐ՝ ԻՆՔՆՈՒԹԻՒՆ, ՊԱՐԱՆԶԱՏԻՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՀՅՈՐԱՑՈՒՄ

Ա. ԿՈՐԻՒՆ

Ապրիլ է կրկին Սբքազան
Բիւրաւոր Նահատակների սրտա-
մորմոք կանչը աղձագանգող, դեռ չի
պիտի արձագանգի, քանի դեռ չի
իրականացել նրանց վիշտը, տա-
ռապանքը, տանջանքները եւ չար-
չարանքները ամոքող արդարու-
թիւնը, նրանց հոգիները չեն խա-
ղաղուի մինչեւ չկատարուի ցե-
ղասպանի դատապարտումը:
իս ինչ ժառանգներ ենք, էս

ինչ հայեր ենք, որ նրանց արեան
կանչը չմարող տասնեակ տարինե-
րի ընթացքում չենք կարողացել
խաղաղեցնել, դատ ու դատաստան
տեսնել, իսկ մենք լուսներս դնելով

գութ առաջանայ, մարդասիրութեան զգացումներով տարուեն եւ ոճրագործին դատի յանձնեն:

Աջակցութեան յոյս կապելը
կամ դաշնակից ունենալը դիւանա-
գիտութեան անհրաժեշտութիւն է
մեր պէս պետութիւնների համար,
բայց չի նշանակում մենք ձեռնա-
ծալ, չու հպատակ սպասենք, թէ
նրանք իրենց շահերից մղուելով
ինչ են կարգադրում մեզ համար,
ահա այսպիսի վասալական քաղա-
քականութիւնն է մեզ այս օրին
հասցրել, թօթափենք մեզանից դա-
րերի անցեալ ունեցող ստրկամտու-
թեան եւ օտարամոլութեան կոր-
ծանիչ ախտը: Ինքնազիտակցու-
թեան գանք, կազմակերպչական եւ
հետեւողական ծրագրերով դէպի
հօրացում, Սփիլուք-Հայաստան մի-
ասնական անապակ ողով եւ ժո-
ղովրդական կուռ հաւատքով քա-
ղաքականութիւն վարենք:

Մի ժամանակ մեր սիրելոք
եան կազմակերպութիւնների ձեռք-
ները կարծ էին, հայկական պետու-
թիւնը ի զօրու չէր, որ պահանջա-
տիրութեան համար մեր պայքա-
րող երիտասարդներին պաշտպան
կանգնէր, դատը ներկայացնէր պաշ-
տօնական ատեաններում, արդէն
քսաննօթ տարիներ է, ունենք պե-
տականութիւնն-կառավարութիւն,
ուրեմն մեր սպասելիքը շատ են
մեր կառավարութիւնից, թող որ
իրաւ ազգի նպատակասլաց քայլե-
րով գոտեպնդուած մեր Սրբազն
Նահատակների պահանջը իրակա-
նացնեն:

Այդ նպատակների համար իւրաքանչյուր հայ պատասխանատութիւն ունի զօրավիրակ կանգնելու հայոց պետականութեան, նա երկրի հիմքն է, արմատն ու սաղմն է, վայոր նա սասանեց, ոչ թէ միայն երկիրը կը վտանգուի, այլ հայ ժողովուրդը կը դադարի գոյութիւն ունենալուց: Թող մեր քաղաքական գործիչները գիտակցեն եւ քաջ գիտակցում են, որ մեր թշնամի երկու հարեւանները ամէն միջոց օգտագործում են վտանգելու Հայաստանն ու հայ ժողովուրդը ազատուելու այդ իրենց կոկորդում խրուած ուկորից, որպէսզի անարգիւթ իրենց ուզածին հասնեն:

Կառավարութիւններից կախում ունի պետականութեան յարատեւութիւնը՝ ճիշտ քաղաքականութեան որդեգրումով, հայկականութեան պաշտպանութիւնը, ազգային ու պազմավարութեան իրականացումը, հայ ժողովրդի արդար իռաւունքների հետապնդումն ու

We will shop you
with over 20 A-rated
companies to find
the best fit for your
needs and budget.

CALL US FOR A
PERSONALIZED QUOTE

(818) 500 9305



WELCOME HOME & AUTO INSURANCE

Along with all of our other *Trusted Insurance Services*



**Since 1975, we have proudly
served our community's
insurance needs.**

CA Insurance Lic. #0C99815

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՐԱԽՏԱՒՐՆԵՐՈՒՆ ՆՈՒՐՈՒԱԾ ԼԱՐՔ ԵՐԱԺՇՏԱՆՈՑԻ ԱՆՆԱԽԸՆԹԱՅ ՀԱՄՈՅԹԸ



ՏՕԹ. Ա. ԳԱԶԱՆՅԵԱՆ

Հայոց դէմ իրավործուած թեղասպանութեան 103րդ տարեղարձի ոգեկոչման համագաղութային նախաճեռնութիւններուն նախասեմին կազմակերպուած ուշագրաւձեռնարկներէն մին կարելի է համարել Հարք երաժշտանոցի՝ հայ մշակոյթի երախտաւորներուն նույիրուած գրական-երաժշտական երեկոն, որ տեղի ունեցաւ 20 Ապրիլ 2018-ին, Կլենտէլի (Բրեսպթերիլ) երիցական եկեղեցւոյ մէջ:

Սոյն գրական-երաժշտական համութին իրենց մասնակցութիւնը կը բերէին ձեռնարկի ծրագրային պատրաստութեան ղեկավարուէին: Հարք երաժշտանոցի փոխ տնօրէնուէի Տիկ. Թագուէի Արգումանեանը, իբրեւ հանդիսավարուէի. Հարք երաժշտանոցի խոստումնալից ուսանող-ուսանողուէիները՝ խմբային ու մէջընդմէջ առանձակի արտասանութիւններով. պապա, չնորհալի երաժշտագիտուէի՝ Տիկ. Կայանէ Մարտունանը, երգչախմբային գնահատելի խմբավարութեամբ:

Ոչ մէկ ջանք ինայուած էր դաշնակի, ջութակի-թաւջութակի՝ խոստումնալից, աւելի քան երեսունական երկսեռ ուսանողներէ բաղկացած երեք խմբաւորումներու հաւաքական արտասանական ելոյթներուն, եւ մեծաթիւ երգչիւնքներուն որակաւոր պատրաստութեան համար:

Խանդականիչ, գոտեպնդիչ եւ հպարտութիւն առթող տօնական համութի մը ըստպարութիւնը ձգող հանդիսութիւն մըն էր կլենտէլի երիցական եկեղեցուոյ մէջ տեղի ունեցածը:

Արդարեւ, այդ երեկոյ, հրամցուածը, ըլլաց՝ իր յաջող, անթերի կազմակերպուածութեամբ, ըլլաց՝ իր հաղորդականութեամբ եւ ըլլաց՝ իր ջերմ բովանդակութեամբ տպաւորիչ էր: Նաեւ, ան իր մէջ կը խտացնէր սրբազան պատգամ մը, որ կու գար համալրելու հանդիսութեան միտք-բանին, զոր պիտի բանաձեռէր Տիկ. Արգումանեան իր բարի գալուստի բացման խօսքին մէջ: Ան, բնութագրելէ ետք Հայաստան աշխարհի էութիւնը թէ. «Հայաստան աշխարհ, դու աղամանդէ լեռների վրայ բարձրացած երկնասոյզ աշխարհ, դու աշխարհների մէջ անպարտելի կանգնած առաքինի նահապետ, որ վառ և պահում քո բազմաղարեան մշակոյթը, հազարազանձ լեզուն եւ ոչ մի ախոյեան չկրողացաւ յանգցնել քո սուրբ հուրը», պիտի տար իր

պատգամը. հանդիսասրահով լեցուն ներկայ հայ հասարակութեան,

«... Սիրել եւ պաշտել Հայաստան աշխարհի խաւար խրճիթները, սուրբ հացը, պաշտել անոր փլատակ վանքի ամէն մէկ փշրուած քանդակը եւ համբուրել անոնց սրբազան մամուռը»:

Իրենց նուիրեալ փոխ-տնօրէնուէիին եւ ուսուցիչ-ուսուչուէին ներուն օրինակով դաստիարակուած ելոյթ ունեցող մենակատարներուն եւ Ծիրածան երգչախումբերու մասնակից փոքր եւ համեմատաբար աւելի մեծ հասակով պատանի ուսանողներու պողոթկուն, ջերմ եւ հաղորդական ապրումներուն մէջ արտայացութիւն կը գտնէին իրենց երգչախումբէն ներս տիրող հայենասիրական զգացումներ եւ հայ լեզուի եւ հայ մշակոյթի հանդէպ ջամբուող մշտավառ սէրը:

Այդ կը վկայէին մեծապէս զարձանք պատճառող սան-սանուէիներուն անսխալ, ցայտուն եւ հաղորդական արտասանութիւնները, որոնց համար օգտագործուած էին հայ մշակոյթի երախտաւորներէն՝ Ե. Չարեցի, Պ. Սեւակի, Յ. Շիրազի, Ս. Կապուտիկեանի, Ա. Իսահակեանի, Գ. Սարեանի, Վ. Տէրեանի բանաստեղծութիւնները:

Այդ կը վկայէին խմբային երգերուն յաջող, այլապէս տպաւորիչ կատարումները, որոնց համար, նոյնպէս օգտագործուած էին Կոմիտասի (Սար-Սար Սոնա Եար, Էսօր Ուրբաթէ, Անձրեւ Եկաւ), Ա. Այվազեանի, (իմ Բաբիկ Հայաստան, Զան Երեւան), Ռ. Պետրոսեանի (Հայաստան, Երկիր Հայենի) երգերը:

Այդ կը վկայէին նուագարանային նօթերու (Ա. Խաչատրւեանի, Ա. Բաբաջանեանի, Ս. Զրպաշեանի, Է. Աբրահամեանի եւ Պաղտասարեանի) ճգրիտ, սահուն եւ հասկնալի՝ նուագարանային կատարողութիւնները, որոնք կու գային ապացուցանելու Լարք երաժշտանոցէն ներս, պացառ, ապագայ կեանքին բացուող չնորհալի հայ նոր երաժիշտներու պատրաստութիւնը:

Իրօք, անոնք, Լարք երաժշտանոցի վաստակաշատ Տնօրէն երաժշտագիտ Վաչէ Պարսումեանի եւ Փոխ-Տնօրէնուէի Թագուէի Արգումանեանի առաջնորդութեամբ ու հայ մշակոյթին նուիրեալ ուսուցչական կազմին գործակցութեամբ ջամբուած հայեցի դաստիարակութեան հայակակութեան ներքեւ հասակ առնող Լարք երաժշտանոցի սան-սանուէիները, իրենց վարժ



Երաժերանդ կատարումներով, փառաբանեցին Հայ Մշակոյթի երախտաւորներներէն Ե. Չարեցին, Պ. Սեւակի, Յ. Շիրազին, Ս. Կապուտիկեանին, Զ. Սահեանին, Ա. Իսահակեանին, Գեղաման Սարեանին, Վահան Տէրեանին, Յ. Գրիգորեանին, Կոմիտասի առաջնորդութեան մէջ:

Մեր մաղթանքն է, որ Լարք երաժշտանոցէն ներս գործող ացդ նուիրական ովին վարակիչ դառնայ նաեւ մեր բոլոր կրթական օճախներուն, յանուն մեր նոր սերունդներու հայեցի դաստիարակութեան եւ քաջառողջ եւ տիպար սերնդափոխութեան հրամայականի:

Հայոց դէմ իրավործուած թեղասպանութեան ոգեկոչման նախամեծին, Լարք երաժշտանոցի կազմակերպած հայ մշակոյթի

ՄԱՍԻՆ

ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՒ

Yes, I wish to subscribe to Massis Weekly

Enclosed a check for (one year)

* \$50,00 * \$100,00 (first class) for USA

\$ 125,00 (Air Mail) for Canada.

\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: _____

Address: _____

City: _____ State: _____ Zip Code: _____

Country: _____

Tel : _____ Email: _____

massis Weekly

Volume 38, No. 16

Saturday, May 5, 2018

Ruling Republican Party Blocks Pashinyan's Bid for Prime Minister General Strike Called in Armenia



YEREVAN (RFE/RL) — The Armenian parliament failed to elect opposition leader Nikol Pashinian prime minister on Tuesday despite his warnings about continued unrest in the country.

Pashinian was backed by only 45 members of the 105-seat National Assembly following a lengthy and heated debate on his bid to succeed Serzh Sarksian as premier. He needed at least 53 votes.

Fifty-five other lawmakers representing Sarksian's Republican Party of Armenia (HHK) voted against him in line with a decision announced by the HHK leadership shortly before the vote. HHK leaders said during the debate that Pashinian is not fit to govern the country. They also pointed to his lack of government experience and questioned his ability to serve as commander-in-chief of Armenia's armed forces.

Several HHK deputies also pointed Pashinian's past harsh criticisms of Armenia's membership in the Russian-led Eurasian Economic Union and the Collective Security Treaty Organization (CSTO). They claimed that Armenia could find itself at odds with Russia if he comes to power.

Vahram Baghdasarian, the HHK's parliamentary leader, claimed that Pashinian's tenure would be fraught

with "destructive consequences" and "fateful dangers" for the country. He also said that Sarksian's resignation on April 23 was a sufficient response to the massive street protests launched by Pashinian.

"I hoped to hear a conceptual speech by a candidate for prime minister but I witnessed a speech that only flattered people's ears and was not based on a program," said Eduard Sharmazanov, a deputy parliament speaker. "Mr. Pashinian, you didn't convince me. I don't see you as commander-in-chief."

Pashinian tried in vain to win over at least some members of the HHK majority when he twice gave speeches in the parliament and answered questions from over two dozen lawmakers. In the end, only HHK deputy, Felix Tsolakian, voted for him.

Voting for Pashinian were deputies affiliated with the opposition Yelk alliance, Gagik Tsarukian's bloc and the Armenian Revolutionary Federation (Dashnaksutyun). One of Dashnaksutyun's seven deputies, Aghvan Vartanian, refused to back the opposition candidate, however, defying a decision made by his party. Vartanian said he is ready to resign from the parliament as a result.

Pashinian warned before the vote



that the parliament's failure to choose him as prime minister would mean that the ruling party has "destroyed itself at once and irreversibly." He also said that the full victory of his popular movement is inevitable.

"A force declaring a war on its own people cannot exist and what we are seeing is not the HHK or its parliamentary faction but a ghost," he said. He strongly condemned HHK claims that his premiership would hurt Russian-Armenian ties and increase the risk of a war with Azerbaijan. Pashinian warned Ruling Party MPs of a "political tsunami" if they did not back him.

The vote result means that the parliament will have to meet again on May 8 for another debate on the next prime minister. Under the Armenian constitution, the legislature would automatically be dissolved and early gen-

eral elections would be scheduled with the Republican-led acting government in charge of the electoral process.

Pashinian responded to the vote by calling on citizens across the country to join a general strike beginning at 8:15 a.m. on May 2 and strengthen his negotiating position on opposition demands that he be appointed as the next prime minister.

Speaking to tens of thousands of supporters gathered at Republic Square in central Yerevan after the legislature's vote, Pashinian said all workers should stop going to their jobs and all students should stop attending their classes beginning on May 2.

He also called for protesters to continue "nonviolent, peaceful acts of civil disobedience" -- including the blocking of all roads and highways in the country and the closure of railroads and airports.

Armenian Church in Istanbul Desecrated



ISTANBUL -- The Armenian St. Tagavor Church in Istanbul's Kadikoy district has been desecrated, Agos reports.

Social media messages show the words "Bu Vatan Bizim, meaning "This Fatherland Is Ours" sprayed on the church walls.

Photos also show a lot of gar-

bage in front of the church.

The Kadikoy Municipality has issued a statement, condemning the "racist attack" and informed that the area has already been cleaned.

After studying camera images, the church administration said the man writing on the wall had participated in a liturgy the day before.

EU Reiterates Support to Armenia's Efforts to Build Democratic Society

The European Union has issued a statement, reiterating its support to Armenia in its efforts to build a prosperous and democratic society.

"In this context, it is crucial that all sides engage in a comprehensive dialogue, in view of the democratic formation of a new government in accordance with the Constitution and in the interest of all Armenians,

"The European Union continues to support the efforts of President Armen Sarkissian in this regard. It remains crucial that all parties involved, including the law enforcement agen-

cies and those exercising their right of freedom of assembly and expression, show restraint and responsibility," the statement reads.

A senior U.S. State Department official telephoned opposition leader Nikol Pashinian on Monday to discuss the continuing political crisis in Armenia.

In a short Facebook post, Pashinian said he and Assistant Secretary of State Wess Mitchell touched upon "issues relating to a peaceful and legal resolution" of the crisis sparked by massive anti-government protests. He did not elaborate.

Protesters March Accompanied by Members of Syrian Armenian Scout Band



YEREVAN -- "One who comes to the Homeland, can never return back. Syria will always remain in my heart, but I can only imagine my future in Armenia," one of the musicians accompanying the procession from the French square, Meghri Petrosyan said.

Playing the trumpet, 23-year-old Meghri emphasized that even if the war in Syria ends and the situation there is stabilized, she will remain in Armenia.

The musicians, dressed in identical white shirts, red berets and red and

white ties, (part of Homenmen Armenia) came to Armenia from Aleppo, Damascus and other cities of Syria immediately after the outbreak of war in their country.

Meghri from Aleppo, has lived in Armenia for two years now, and recently joined the band, which was created six months ago.

"We represent the Hunchakian party. And we are here not only as musicians, but also because we share the ideas of the movement," Meghri said.

The article was translated from an Armenian article at hetq.am

Largest Biotechnology Park in Region Opened in Yerevan



YEREVAN -- The FMD K&L Europe has opened the largest biotechnology park in Yerevan on April 27. The list of participants of the ceremony included foreign ambassadors, world leading biotechnology, pharmaceutical, financial, IT and other leading figures. The FMD K&L Europe is a Chinese-American transnational company that has been operating in Armenia for 3 years and has already invested about \$4 million during this period, Business Armenia reports.

The company is planning on investing another \$3 million and increase the number of employees from 170 to 250 and then up to 500 in 2018. Within the scope of the biotechnology part, the company will cooperate with the largest pharmaceutical companies.

"Compared to other countries Armenia has important advantages: firstly, well-educated specialists and medical schools. Secondly, investing in Armenia is beneficial in terms of costs too. This increases the level of competitiveness. And finally, the favorable

geolocation of Armenia will guarantee the entry into other CIS countries", Mr. Dan Zhang, the Chairman of Board of Trustees of the FMD K&L global company, said.

"When I first came to Armenia I investigated the environment and found that the country has highly qualified doctors and biologists. Armenia may become the perfect platform for our company to enter Europe", Executive Director of FMD K&L Europe, Mr. Kirit Velani noted.

"These days the managing staff of FMD K&L Corporation is in Armenia too. They held the annual meeting of the company's board in Armenia. This is a certain level of appreciation of the investment and business environment of our country", CEO of Business Armenia, Mr. Armen Avak Avakian stated.

In the technology park, the Shtigen company has installed a hybrid solar power plant, which, besides from saving and protecting the environment, ensures uninterrupted operations even in case of power failure.

Taner Akcam: Speaking of Genocide is the Responsibility of All Humanity



Speaking out about historical crimes, especially genocide, is the responsibility of all humanity, Turkish historian Taner Akcam, chair in Armenian Genocide Studies at the Strassler Center for Holocaust and Genocide Studies at Clark University, said in an address to Swedish parliament on Tuesday, Ahval News reports.

This is not an issue for Armenians and Turks or Jews and Germans, alone, he said.

The full text of the address is provided below:

The central issues that Turks must confront, is our inability or refusal to acknowledge the violence we have perpetrated, especially, the massacres and genocide carried out against our fellow Christian citizens – the Armenians, Assyrians and Greeks.

While mass violence is not unique to Turkey, it is a major feature of the turmoil that characterizes the Middle East.

It is difficult to determine the beginning- and end-dates for historical processes; however, between the 1878 Berlin Congress and the founding of the Turkish Republic in 1923, the Ottoman-Turkish lands experienced waves of upheaval, an earthquake comprised of a series of massacres that constitute a genocidal process. The 1894-6 massacres of Armenians and Assyrians; the 1904 Sasun and 1908 Adana massacres of Armenians; the 1913-4 ethnic cleansing and massacres of Greeks; the 1915-18 genocide of Armenians and Assyrians; and the 1921-22 Pontus genocide represent the most significant tremors of this earthquake.

The 45-year long (1878-1923) earthquake, which can be characterized as the Ottoman genocide of Christians, continued during the Republican era at various intervals. The Jewish affair in 1934 in Trace; the 1937-38 Dersim genocide; the 1942 Property Tax; the pogrom of 6-7 September 1955; the slaughter of intellectual youth during 1960, 71 and 80 military coups; and the never ending suppressions of the Kurds, including their systematic torture and killings in the 1990s and 2015 represent some examples of this continuation.

If, today, Turkey struggles to establish a regime that respects human rights and continues to face significant hurdles in its democratization, it is due to the refusal to confront and face the crimes committed in the past. More-

over, the challenges are not limited to Turkey's internal affairs, but also extend to the wider region. The military operations in Syria and the war with the Kurds are also manifestations of this inability to face the past.

This state of affairs raises a central question: why must we face our history? Why must we memorialize and remember past crimes? Allow me to present five fundamental and interconnected reasons:

The first important reason why we should remember and commemorate past atrocities is because we have to remember the victims, pay our respects to their memory and Re-humanize them. Dehumanization is essential to the perpetration of mass atrocities. The most effective way to inspire perpetrators to kill is to make their victims inhuman. This is how individuals overcome their normal human revulsion toward murder. Nazis classified the Jews as bacteria or microbe/germs; in Rwanda, the Hutus called the Tutsis cockroaches. The Ottoman Turkish rulers described Armenians as a tumour in the Turkish body that had to be excised. By depriving the victim group of its humanity, perpetrators pave the way for mass-atrocities. Commemoration is, if nothing else, an act of protest against this repulsive phenomenon. Re-humanizing the victims by honouring them and restoring their dignity is one of the most important steps in denouncing the perpetrator.

The second reason for remembrance is that it creates the foundations for co-existence. Communities that have experienced a painful past filled with violent acts, can only reconcile and live together peacefully if they "talk" about this common past with each other. Failing to do so, they will continue to regard each other with doubt and suspicion and ultimately get crushed under the burdens of the past. If Turks cannot engage in an honest reckoning of their crimes, enter into serious dialogue with Armenians, Greeks and Assyrians, and listen to the deeply painful histories of these communities, the victim groups will never feel any measure of trust for Turks. The only way for Turks to achieve peaceful coexistence at home, and with their neighbours, is for the Turkish government and its people (including Turks,

Continued on page 4

The Martyrs' Monument in Montebello: The Truth Prevails

Recently a brochure celebrating the 50th anniversary of the Armenian Genocide Martyrs' Monument in Montebello was sent out soliciting funds for the Monument Council. Rightfully, the cover heralded the words, "Celebrating what was once thought to be impossible." In the same spirit of celebration we wish to recount some important facts regarding this monument which has served as a rallying point for our entire community during this past half-century.

A group of dedicated Americans of Armenian descent, representing all different aspects of the community, came together in the spirit of unity and organized as the Monument Committee.* After three years of deliberations, planning, developing, organizing, fund-raising and fighting political obstacle, the Armenian Genocide Martyrs' Monument was unveiled to the waiting public on April 21, 1968. "This monument erected by American of Armenian descent," says the inscription at its base, "Is dedicated to the 1,500,000 Armenian Victims of the Genocide perpetrated by the Turkish Government, 1915-1921, and to men of all nations who have fallen victim to crimes against humanity."

Just a few weeks after the opening of the monument, on May 18, 1968, His Holiness Vazken I, of Blessed Memory, the Supreme Patriarch and Catholicos of All Armenians arrived and blessed the monument and the community. From the Mother See of Holy Etchmiadzin he brought with him two cross-stones (khatchkars) etched with the words of hope and endurance. These stones came to symbolize the deep link and connection between this Monument in Montebello with the monument in Dzidzernagaberd, and with monuments throughout the world ever since.

On that historic day in 1968, at the footsteps of the Monument, the Venerable Catholicos Vazken I, as the spiritual father of all Armenians, addressed his children and the general public. His words were met with thunderous applause and massive gratitude. "From those dark days in 1915,



an entire country was destroyed... an entire people were beheaded... but just as Christ rose three days after death, three years after 1915, in 1918 our Independent Armenia was announced."

We want the records to reflect the entire story. The Armenian Genocide Martyrs' Monument belongs to us all. It is a monument to the past and at the same time a monument to the power of our united efforts. We celebrate the 50th anniversary with a sense of pride and accomplishment for the God-given gift of perseverance and determination shown by our people. Together, let us "Celebrate what was once thought to be impossible."

God bless our Armenian Nation and People.

Prayerfully,
Archbishop Hovnan Derderian,
Primate

Western Diocese of the Armenian Church

April 20, 2018

The original Monument Committee are recognized on a plaque at the monument: Hagop Abdulian; Hrant Agbabian; Krikor Aivazian; Hagop Arshagouni; Marilyn Arshagouni; Vartan Fundukian; Harmik Hacobian; Richard Hovannian; Osheen Keshishian; George Mandossian; Hagop Manjikian; Michael Minasian; Vasken Minasian; Bob Movel; Varougan Movsesian; Hagop Nazarian; Misak Sevacherian; Jivan Tabibian.

Armenian Wounded Heroes Fund Visits Las Vegas



LAS VEGAS - Saturday, April 28, 2018 - Community members gathered at the Sunset Park

Armenian Memorial Monument to welcome Major Sargis Stepanyan from Armenia, Republic of

Dr. Hratch Tchilingirian to Discuss Challenges Facing Christianity in Middle East

GLENDALE – University of Oxford Associate, Dr. Hratch Tchilingirian will be in town to present a special illustrated talk titled, Challenges Facing Eastern Christianity Caught in Extremism and Destruction in the Middle East on Tuesday, May 8, 2018 at 7:30pm at Abril Bookstore - 415 E. Broadway, Glendale, CA. Admission is free. Event is sponsored by In His Shoes.

**May 8
7:30 pm**

**ABRIL
BOOKSTORE**

*Sponsored by
IN HIS SHOES*



HRATCH TCHILINGIRIAN



Challenges Facing Eastern Christianity Caught in Extremism and Destruction in the Middle East
An illustrated talk by:

demic and policy-making circles. As a public intellectual, his research, thinking and projects aim to make heritage identity, culture and language a living experience, especially in diasporic life. Following his PhD in sociology at the London School of Economics, he was director of research on Eurasia and lecturer at Cambridge University's business school (2003-2012). Since 2012, he is Associate of the Faculty of Oriental Studies at University of Oxford, focusing on Middle Eastern and Armenian studies, with a particular focus on identity politics, homeland-disapora relations, sociology of religion, and inter-ethnic conflicts in the Middle East and Eurasia. Dr. Tchilingirian has lectured internationally and is the author of numerous academic studies and popular articles. Dr. Tchilingirian has held executive positions in academic institutions and charitable organizations and has served communities in various capacities and leadership positions in the United Kingdom and the United States for over three decades. He remains deeply engaged in community life and takes active part in civic and professional projects.

Artsakh Permanent Representative of Washington D.C., Robert Avetisyan, and Razmig Arzoumanian of the Armenian Wounded Heroes Fund (AWHF) board member from New York.

Andy Armenian, Republic of Armenia Honorary Consul in Las Vegas, welcomed guests and summarized the community's efforts in building the monument which was completed in 2015 on the centennial commemoration year of the Armenian Genocide. Visitors laid flowers at the monument and later proceeded to St. Geragos Church for a presentation and reception that was cosponsored by all local Armenian churches and organizations, hosted by the Las Vegas AGBU chapter.

Mr. Mikhael Oganesian in his opening remarks welcomed and introduced guests and invited Mr. Robert Avetisyan who provided a testimonial of the important work carried out by Armenian Wounded Heroes Fund (AWHF) in Artsakh. Major Sargis Stepanyan, an active mem-

ber of the Republic of Armenia's Army, shared his personal and painful experiences of survival after losing both legs and his right arm in 2014 to a landmine explosion on the Artsakh-Azerbaijan border. Major Stepanyan continues his active military duty by mentoring, counseling and motivating other wounded soldiers.

Mr. Razmig Arzoumanian explained that the AWHF mission's primary focus is to provide military grade lifesaving First-Aid-kits to the front-line soldiers as well as provide medical rehabilitation to the wounded soldiers. Learn more about AWHF activities by visiting their website at: ArmenianWoundedHeroes.com.

A question and answer session followed, where the audience was highly appreciative of the explanations provided by Mr. Arzoumanian and the humanitarian initiatives undertaken by AWHF.

During the evening the Las Vegas community raised over \$5,000 in support of AWHF efforts.

Dr. Richard Hovannisian Delivers Series of Lectures in Celebration of First Armenian Republic Centennial

YEREVAN? On April 16, 18, and 20, 2018, the American University of Armenia (AUA) and the Armenian General Benevolent Union (AGBU) Armenia co-hosted a lecture series by eminent historian Dr. Richard Hovannisian. The lectures were dedicated to the centennial of the First Armenian Republic. AUA President Dr. Armen Der Kiureghian introduced Dr. Hovannisian, who is an Armenian-American historian and professor emeritus at the University of California, Los Angeles.

"This year marks the centennial of the First Armenian Republic. [...] As a university, the best way for us to commemorate this anniversary is to provide a scholarly examination of its history and significance. There is no scholar in this world who is more qualified to speak about this subject than Professor Richard Hovannisian. His four volumes on the history of the First Republic, which are now translated into Armenian and Russian, are the definitive works on the subject," Dr. Der Kiureghian noted.

Dr. Der Kiureghian also expressed his gratitude to AGBU, represented by Vasken Yacoubian, AGBU Armenia President and AGBU Central Board member, for sponsoring the lecture series.

"As the world's largest organization committed to the development and prosperity of all Armenians, AGBU has always been supporting the Armenian statehood, irrespective of the governing system. The 100th anniversary of the First Armenian Republic is not only a good occasion to celebrate, but it is also an occasion to appreciate, evaluate, and



learn lessons from the history, to become more powerful and united in the face of current challenges," said Yacoubian.

During the first lecture titled "May 28: The Uncharted Course Toward Independence," Dr. Hovannisian presented the conditions during World War I which made the road to independence extremely treacherous. According to Dr. Hovannisian, in 1918, when the Russian armies withdrew from the Caucasus and the Turkish army re-claimed six provinces including Batum, Kars, and Ardahan, the Armenians were facing a difficult situation and sought the support of their neighbors. Thus, the Transcaucasian Federation was established, which was on the territory of present-day Armenia, Azerbaijan, and Georgia, as well as parts of modern-day Turkey and Russia. But the new country did not have a strong foundation and the Turkish invasions to conquer more

territories, among which were Tiflis, Alexandrapol, and Echmiadzin, continued until May 26, 1918, when Georgia declared independence.

"That was followed, a day or two later, by the Muslim National Council declaring the independence of Azerbaijan, a name that we have not heard before in the Caucasus because Azerbaijan or Atrpatakan, for the Armenians at least, was the area of Tabriz, northern Iran," noted Dr. Hovannisian. So, Armenians were left in a lurch because Georgia had declared the independence of their state and the Azerbaijanis, in their turn, wanted to appropriate eastern and southern Transcaucasia. It was under these circumstances that Armenia decided to declare independence to take control of its provinces.

The focus of the second lecture titled "Creating the Republic's Infrastructure," was the measures taken to lay the foundations of a republican form of government, while also dealing with internal tensions, not only among the several Armenian political parties, but especially within the dominant Dashnaktsutun party, as well. Dr. Hovannisian noted that in 1919 the Armenian Populist Party boycotted the national parliamentary election and the latter was held without their participation. This was a serious blow to the

development of the infrastructure of the First Republic of Armenia, as the only real liberal party that could draw around it the Armenian bourgeoisie and intellectuals did not take part in the elections.

At the same time, the elections had proportional representation of all citizens and residents of Armenia who were eligible to vote regardless of race, religion, and sex. "This is an enormously progressive concept when you remember that many countries still had not given women the right to vote," Dr. Hovannisian remarked. In addition, he emphasized the crucial role of the Diaspora, who were yearning to return to their historic homeland when they learned about a united Armenian state. The establishment of the first Armenian university in Alexandrapol was another factor which contributed to the formation of the First Republic's infrastructure. Dr. Hovannisian said that although Armenia had to struggle for its independence it was also the right time to focus on enlightenment and education of the population.

The concluding lecture titled "Armenia in the International Arena and an Assessment" touched upon such issues as expanding the territory of the small Armenian state, the realization of a "Free, Independent, United Armenia," and the efforts of Armenian diplomats and Armenophilic world leaders to gain support for the Republic on five continents, among others. The response of the Great Powers was critical in that endeavor, and it was a question of whether they would commit the resources necessary to honor their wartime pledges regarding the future of the Armenian people. The collapse of the First Armenian Republic in December 1920 gave the answer to that question. As the Republic passed into history, strongly divergent views became manifest regarding its actual significance. Dr. Hovannisian considered the question about the implications of the First Armenian Republic.

Project SAVE Armenian Photograph in USC Shoah's iWitness Program



Project SAVE Armenian Photograph Archives has partnered with the USC Shoah Foundation-The Institute for Visual History and Education, that provides access to testimonies of survivors and witnesses to the Armenian Genocide, Holocaust, Nanjing Massacres, and Genocides of Guatemala, Cambodia and Rwanda.

A selection of Project SAVE Archives photographs are now integrated into their award winning iWitness educational website.

iWitness users can access a curated selection of images from Project SAVE within the "Images" da-

tabase and the number will continue to increase.

As a result of this integration, students will be able to conduct research, corroborate sources, and use the photographs in their uniquely produced work.

"By expanding the iWitness program to include Armenian photographs from Project SAVE, this collaboration will give teachers and students the opportunity to gain insight to a more complete story of the Armenian people, from pre-genocide to post-genocide." Tsolen Sarian, Project SAVE's Executive Director.

Taner Akcam: Speaking of Genocide

Continued from page 2

Kurds, Alevis, Sunnis, etc.) to acknowledge historic wrongs honestly and to accept responsibility for their actions. Without genuinely confronting and accepting this painful history, a common future will never be constructed.

The third reason why we must face our history is as follows: We remember the past and commemorate mass atrocities because this is a basic prerequisite for a democratic society. In order to establish a democracy that respects human rights, it is essential to first confront human rights violations. Failure to do so, and impunity for past crimes, inhibit a nation's commitment to respect present day human rights. How you view and regard your past will also determine how you construct your future... Recognition of historic injustices is essential to establishing a democratic environment that values human rights.

The fourth important reason for remembering and honouring the past is

to raise our voices to say, "Never again!" In order to avoid mass atrocities, we must remember! But remembering, alone, may not be enough to prevent the repetition of past injustices; however, it is an important pre-condition. Denying historic wrongs leaves the door wide open for the potential risk of repeating the same crimes, the same mistakes over again. Denying massacres and crimes, Turkey sends the message that it would perpetrate the same crimes again, if threatened. For this reason, it is not an exaggeration to claim that Turkey represents a potential threat to the entire region.

The last important reason to commemorate past atrocities is to fight denial and overcome obstructions in the quest for truth and justice. This core principle is crucial, for it effectively demonstrates that acknowledging a historic crime is not limited to remembering an event of the past, but that it constitutes a prerequisite for the consolidation of peace, security and stability today.

**40-ԱՄԵԱԿ ԳԱՆԱՏԱՐԱՅ ԹԵՄԻՆ
ՎԱԶԳԵՆ Ա. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՒ ՆՈՐԱԿԱՍՏԱԾ ԳԱՆԱՏԱՐԱՅ ԹԵՄԸ
1980 Նոյեմբեր 15-ի Սրբատառ Կոնդակը**

ԴՈԿՏ. ԶԱԻԷՆ Ա. ՔՅՆՅ.
ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

Սկիզբն

Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն
Հայոց Կաթողիկոս ի շարս նորա-
հաստատ թեմերու Գանատահայ
թեմը եւս հաստատեց իր 1980
Նոյեմբեր 15 թուակիր Կոնդակով,
զայն բաժնելով Ամերիկահայ թե-
մի իրաւասութենէն, նկատի ունե-
նալով հայութեան տասնեակ հա-
զարներու համառող թիւը դարու
վերջին քառասնամեակին: Գանա-
տայի մէջ առաջին հայ համայնքը
իր եկեղեցիով Սէնթ Գեթրինզ
քաղաքի համայնքը եղած է զոր
1930 Նոյեմբեր 30-ին օծած է
Ամերիկահայ թեմի Առաջնորդ Տի-
րայր Արքեպիսկոպոս Տ. Ցովհան-
նէսեան յանուն Ս. Գրիգոր Լուսա-
ւորչի: 1950-ական թուականներէն
սկսեալ մէծ թիւով հայեր Գանատա
զաղթեցին Մերձաւոր Արեւելքէն,
Յունատանանէն, Եփապոտանէն եւ Թուրք-
իայն, հաստատուելով գլխաւորա-
բար երկու մէծ քաղաքներու՝ Մոնթ-
րէալի եւ Թուրոնի մէջ ուր կա-
ռուցին նաեւ իրենց եկեղեցիները:
Հայրապետական Կոնդակի գրութեան
տարին Գանատայի հայոց ընդհա-
նուր թիւը կը համնէր 80,000-ի:

Թորոնթոյի Համայնքը

Ժամանակագրական կարգով
Գանատայի հայոց երկրորդ հա-
մայնքը գոյացաւ իր սեփական
եկեղեցիով Թորոնթոյի մէջ ուր
քաղաքի կեդրոնական մասի գլխա-
ւոր պողոտային վրայ կառուցին Ս.
Երրորդութիւն փոքրիկ եկեղեցին
200 ծուխ հաշուղ համայնքին
համար: Եկեղեցւոյ օծումը կատա-
րեց Ամերիկայի Արեւելեան թեմի
Առաջնորդ Տիրան Արքեպիսկոպոս
Ներսոյնան 1953 Դեկտեմբեր 5-ին:
Քաղաքամիջի սոյն եկեղեցւոյ հով-
ուութիւնը վարած է հաւատքով եւ
մէծ նուիրումով Երուսաղէմի Երի-
տասարդ միաբաններէն Ժիրայր
վարդապետ Թաշճեան 1961-1975
որպէս առաջին մնացուն հոգեւոր
հովիւր:

“ Թորոնթոյի համայնքին յա-
ջորդ հոգեւոր սպասաւորը եղաւ
Մայր Աթոռի երիտասարդ միա-
բաններէն Յովիսան վարդապետ Տէր-
տէրեան, որ տասնամենակէ աւելի
ծառացութեան տարիներուն երի-
տասարդներ հաւաքելով իր շուրջը
վերակերտեց համայնքը, եւ ապա
ընտրուեցաւ երկրորդ թեմակալ
Առաջնորդը Գանատահաջ թեմին,
յաջորդելով 1990 թուին յանկար-
ծական մահուամբ վախճանեալ Վազ-
գին Արքեպիսկոպոս Քէշիշեանին։
Յովիսան վարդապետ 1990 թուին
եպիսկոպոս կը ձեռնադրուէր Հա-
յոց Հայրապետէն եւ ձեռնհասօրէն
կը կատարէր թեմակալի իր բարձր
պաշտօնը, երբ երկրորդ տասնամ-
եակ մը եւ աւելի ծառայելէ ետք
Գանատայի մէջ, Ամերիկայի Արեւմտեան թեմին Առաջնորդ
ընտրուելով կը մեկնէր Լոս Անձե-
լըս։ Քանանամեակ մը ետք միայն
Թորոնթոյի համայնքը առանձինն
կը հաշուէր 20,000 հոգի որոնց
համար 1987 թուին ի նորոյ պիտի
կառուցուէր ներկաց գեղակերտ եկե-
ղեցին, քաղաքին կից Սքարպորօ-
արուարձանին մէջ, Գանատահայ
թեմին անդրանիկ Առաջնորդ Տ.
Վազգին եպիսկոպոս Քէշիշեանի
ջանքերով եւ ճարտարապետու-



թեամբ Թագւոր Յոբեանին: Նորակերտ եկեղեցին յանուն Սուրբ Երրորդութեան օծեց Նորին Սրբութիւն Ամենայն Հայոց Վազգէն Ակաթողիկոսը 1987 Նոյեմբեր 15-ին:

Տարի մը ետք Հայոց Հայրապետական պարգևի համար առաջ է դաստիարակության վարչության կողմէն շնորհվեց Վազգէն Եպիսկոպոսին որ առաջնորդական իր պաշտօնը վարեց Մոնթրէալի մէջ մինչեւ 1990ի իր վաղահաս վախճանումը, ուր հաստատուած է Թեմին առաջնորդարանը: Մը բազանը կիլիկիոյ Կաթողիկոսութեան մերօրեայ սաներէն էր, Երուսալէմի Ընծայարանը աւարտած եւ Գահիրէի մայր Եկեղեցոյ մէջ կուսակրօն քահանայ ձեռնադրուած Թեմի Առաջնորդ Մամբրէ Արքեպիսկոպոսու Սիրունեանէ, եւ աւելի ուշ Ամերիկայի Արեւելեան թեմի Առաջնորդ Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանէ հրատիրուած՝ միանալու թեմի հոգեւորականութեան: Առաջնորդ Մը բազանը Հայոց Վազգէնին համար առաջնորդական վարդապետի աստիճանները տալով զինք կը նշանակէր Գանատացի Եկեղեցիներուն որպէս առաջնորդական փոխանորդ, որմէ ետք ընտարուած է նորահաստատ թեմին անդրանիկ Առաջնորդը: Եպիսկոպոս ձեռնադրուած է Ամենացն Հայոց Կաթողիկոպէսի ձեռամբ 1984-ին:

Անթրէալ

ԹԵՄԻՆ Առաջնորդարանը

Հիմքն ի վեր հայեր բնակութիւն հաստատած էին Մոնթը էալի մէջ ցանցառ թիւով ուր այցելու հօգեւորականներ կ'ուղարկուէին Միացեալ Նահանգներէն: Վերջին շրջանին բաւական ժամանակ Մոնթը էալի մէջ յաջորդաբար ապագայ թեմը պիտի կարավարէին երեք առաջնորդական փոխանորդներ մինչեւ որ հասուն դարձաւ թեմի վերջնական հաստատումը Մայր Աթոռէն: Առաջինը անոնց մէ Վաչէ Եպիսկոպոս Յովսէփեան, որ Վազգէն Հայրապետէն եպիսկոպոս ճեռնադրուեցաւ 1967 թուին, կատարեց հիմնական աշխատանք Մոնթը էալի արուարձան Ութը ըմոնի մէջ 1970-ին գլխաւոր խաչմերուկի վրայ գտնուող Անկիլիան եկեղեցին Յունիս 22-ի համաձայնագիրով գնելով ու զայն վերածելով ապագայ թեմի Մայր Տաճարը Սուրբ խորանի, բեմի, դասի, մկրտարանի եւ սրբապատկերներու ճարտար յաւելումներով, առաւել գոյութիւն ունեցող գունագարդ պատուհաններով, եկեղեցին շնորհիւ Վաչէ Մրբազան Զօր ուշադիր եւ ճաշակաւոր վաստակին դարձաւ Հայ եկեղեցի, վերեւի յարկի լայն

յարձարութիւններով, գրասենեակ
ներով եւ դահլիճով, որոնք գործի
լծուեցան յաջորդ թեմակալներու
յարատեւ աշխատանքով, բոլոր
միասին պատկառելի առաջնորդա-
նիստ եկեղեցին դարձնելով զայն:

Մայր Տաճարի Օծումը

Գանատահայ թեմի առաջնորդական կազմը կազմակերպվել է 1970-ի Հեկտեմբերին, ձեռնության առաջնորդը՝ Պատրիարք Ամենային Շնորհակալ Արքեպիսկոպոս Գալուստ Եղիշեանի ու մասնակցութեամբ Ամերիկայի թեմակալ թորգոմ Արքեպիսկոպոսի եւ իր Փոխանորդ Վաչէ Եպիսկոպոսի: Վաչէ Եպիսկոպոս իր պաշտօնին վրայ մնաց մինչեւ 1971, երբ Ամերիկայի Արքելանան թեմին առաջնորդ ընտրուելով մեկնեցաւ Լոս Անձելքս: Թորգոմ Արքեպիսկոպոսի տնօրինութեամբ իրեն որպէս առաջնորդական փոխանորդ յաջորդեց Զաւէն Ծ. Վարդապետ Արզումանեան որ երեք տարի պաշտօնավարեց, որուն օրով նորահաստամ թեմին կանոնագրութիւնը լիմբագրուեցաւ Ամենայն Հայոց վեհափառ Կաթողիկոսի որոշմամբ եւ հակոռութեամբ թեմակալ Առաջնորդ թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեանի:

տեց Գանատալի հայ Եկեղեցիները
ու 1980 թուի լիշեալ Կոնդակով
առանձին թեմ հռչակեց կեղրոն
ունենալով Մոնթրէալի Ս. Գրիգոր
Լուսաւորիչ Մայր Տաճարը: Գա-
նատալի առաջնորդանիստ վայրը
կեղրոնացուց հայ համայնքը երբ
ներքնայարկի սրահը կարգի դրուե-
ցաւ եւ մշակութացին ու կիրակ-
նօրեայ յետպատարագի հանդի-
պումներու վայելուչ վայր մը դար-
ձաւ: Բացուեցաւ նաեւ Յովսէփեան
սրահը ի յարգանս վաչէ Յովսէփ-
եան Արքեպիսկոպոսին, ուր կիրա-
կի օրուան պաշտամունքէն ետք
հաւատացեալներ ընկերացին ժամ
մը կ'անցընեն եւ կամ հոգեհան-
գիստներու առիթով հոգեսուրճ կը
հրամցնեն: Բացուեցան նաեւ զրա-
դարանն ու առաջնորդարանի դահ-
լիճը՝ Յովսան Արքեպիսկոպոսի
օրով: Զորս յաջորդական թեմակալ
առաջնորդներ՝ Վագգին Քէշիշեան,
Յովսան Տէրտէրեան, Բագրատ
Գալստանեան եւ ներկայիս Աբգար
Յովակիմեան Մըբագաններ իրենց
ժամանակներու պահանջներուն ըն-
թացք տալով բարգաւաճ դարձու-
ցին Գանատահայ թեմը, եւ երբ կը
գրեմ այս տողերը որպէս երբեմնի
առաջնորդական փոխանորդը Գա-
նատալի թեմին, սերտ աշակեցը
բոլորին եւ ականատես վկայ, գո-
հունակութեածը կը ընորոշեմ անց-



Հայր Զաւէնէն Ետք, 1975
թուին, Արիս Եպիսկոպոս Շիրվան-
եան Ամենացն Հայոց Կաթողիկոսէն
Եպիսկոպոսական ձեռնադրութիւն
ստանալով, Նշանակուեցաւ առաջ
նորդական փոխանորդ Գանատացի
Եկեղեցիներուն որոնք տակաւին
ենթակայ կը մնալին Ամերիկայի
Հայոց Թեմին եւ առաջնորդու-
թեան: Արիս Եպիսկոպոսի ջանքե-
րով կազմուեցաւ Համբլթընի նոր
համայնքը 1975 թուականին, եւ
տասնամեակ մը ետք համայնքը
քաղաքին Մկրտչական Եկեղեցին
կրցաւ ծախուտ առնել, եւ բարեփո-
խումներ կատարելէ ետք օծել ձե-
ռամբ Առաջնորդ Վազգէն Արքեպա-
թէշիշեանի՝ յանուն Սուլը Մարի-
ամ Աստուածածնի: Նոյն տարիինե-
րուն Վանգուվըրի մէջ եւս հա-
մայնք մը կազմուեցաւ ու 198:

լույլը կալուղացաւ մանական սպա-
դեցի մը գնել զոր Վազգէն Սրբա-
զան օծեց յանուն Սուրբ Վարդան
Զօրավարին: Այս էր Գանատացը
հինգ եկեղեցիներով կազմական տա-
րիներու վիճակը երբ Ամենայն
Հայոց Հայրապետը Սրբատառ Կոն-
դակով կը հաստատէր Գանատացը
Հայ Եկեղեցական թէեմբ:

Գանատայի Թեմը Հաստատուած
Ամենայն Հայոց Հայրապետը
մերջնական ոռուում արնելով առ

Նող ուղիղ հինգ տասնամեակներու
յառաջընթացը թեմէն ներս:

1983-ի Առաջին Թեմական
ժողովը

1983 Սեպտեմբեր 3-ին գումարութեացաւ Գանատահայ Թեմի առաջին թեմական Պատգամաւորական ժողովը Նախագահութեամբ Ամերիկահայ Թեմի Առաջնորդ Թորովմ Արքեպս. Մանուկեանի Թորոնթոյի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ մէջ, ի ներկայութեան 32 պատգամաւորներու: Ժողովը լսեց Հայրապետական յատուկ Կոնդակի ընթերցումը որով թեմը օրինաւորապէս հաստատուեցաւ: Միեւնոցն ատեն նորակազմ թեմին Կանոնագրութիւնը, որ պատրաստ էր 1977 թուականին, Մայր Աթոռէն վաւերացուելով թեմական ժողովը որոշուեց առան:

Ծուխեր եւ Յոգեւոր Յովիւներ

Յիշեալ համայնքներէն զատ
Յովնան Արքեպիսկոպոսի առաջ-
նորդական տարիներուն նոր հա-
մայնքներ եւս կազմուեցան եւ քա-
հանայից դասը աւելցաւ նոր ձեռ-
նադրութիւններով։ Սկզբնական
շրջանին հաւատացեալներուն հո-
գեւոր կարիքները միշտ ալիցիու

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ ԹԱՇԵԱՆՆԵՐՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՍՊԱՐԵՁԼԱ ՆԵՐՍ

ՄԱՐԱՏ ՆԵՐՍԵՍԵԱՆ

2018 թիւի Մարտ ամսուայ վերջերուն, ներկայ գտնուելով Պէտքութ, Լիբանան, մասնակցելով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մէջ կայացած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակի համաժողովին, առիթը ունեցալ է սա ծանօթանալու 2 Ամերիկահայ բժիշկներու, Հայր ու զաւակ՝ Վարդան եւ Ռաֆֆի Թաշճեաններուն, եւ ներկայ գտնուեցայ իրենց դասախոսութիւններուն:

Իրենց յաջողութիւններով լի ուղին՝ ազգանուէր աշխատանքին զուգահեռ, ինձ հպարտութեամբ սովորելով մղեցին կիսուելու իրենց մասին:

Բժիշկ Վարդան Թաշճեանի բանախոսութիւնը տեղի ունեցաւ, Մարտ 22-ին Լիբանանահայ բժշկական միութեան տան մէջ, նուիրուած՝ միութեան եւ Հայկական բժշկական միութեան պատմութեան:

Բանախոսը նշեց նաեւ Հայկական բժշկական միջազգային առաջին համագումարի մասին, որը տեղի ունեցաւ 1974-ին, Լիբանանի մէջ, իր համա-Հիմնադրութեամբ եւ Լիբանանահայ բժշկական միութեան վարչութեանը կազմակերպութեամբ: Արդիւնքում հիմնադրուեցաւ Հայկական բժշկական միջազգային ընկերակցութիւնը:

Հայկական բժշկական միջազգային ընկերակցութիւնը իմթանը հանդիսացաւ Հայկական բժշկական միութիւններու վերաշխոյժացման եւ կամ՝ ստեղծման տարբեր երկիրներու մէջ՝ ֆրանսա, Քանատա, Իրան, Խտալիա, Միացեալ Նահանգներ:

Սոյն ընկերակցութեան անդամները ստարած են բժշկական միջազգային իրերայաջորդ համագումարին իրերայաջորդ համագումարին իրերակցութեան, որոնցմէ երկրորդը տեղի ունեցած է Վենետիկի մէջ 1980-ին, խակ 12-րդը Արժանթիւնի մէջ 2017-ին: Վերջին համագումարին մասնակցութիւն բերած էին, ՀՀ Սփիւրքի Նախարար Տիկին Հրանոյ Յակոբեանը, ՀՀ առողջապահութեան նախարարի տեղակալ Բժ. Մերկէ Խաչատրեանը եւ Արցախի առողջապահութեան նախարար Բժ. Կարինե Աղայեանը:

Բժ. Վ. Թաշճեանը Լիբանանի Ֆրանսիական բժշկական համալսարանի մէջ մասնագիտացած է որպէս մանկաբոյժ: Մեկնելով Մոնրէալ ապա՝ Գալիֆորնիա, հանդիսացած է Հիմնադրութեան մասնակից Քանատահայ բժշկական միութեան 1976-ին եւ Գալիֆորնիահայ բժշկական միութեան 1985-ին:



Բժ. Վ. Թաշճեան առ այսօր կը գործէ որպէս վկայեալ բժիշկ եւ անդամ է ամերիկան բժշկական ընկերակցութեան եւ Ռուսական բնագիտութեան ակադեմիային:

Նա զուգահեռ ունեցած է բարեգործական եւ ազգանուէր գործունէութիւն:

Եղած է թէքէեան Մշակութային Միութեան Ռւսանողացի ատենապետ, Վ. Թէքէեան վարժարանի մանկաբոյժ, Հառուրտ-Գարակէօզեան Հիմնարկութեան կամաւոր դասատու, եւ ՀԲԼՄ-ի Լիբանանի կրթական յանձնախումբի անդամ:

ԱՄՆ-ի մէջ եղած է ՀԲԼՄ-ի Գալիֆորնիոյ Սան Ֆերնանտո Հովիտի մասնաճիւղի ատենապետ եւ Գալիֆորնիահայ բժշկական Միութեան փոխ-ատենապետ:

Հրատարակած է թիւով 2 բանաստեղծութիւններու գրքեր, որոնց ողջ հասութը յատկացուցած է Լիբանանի «Թոռչնոց Բոյն»-ի որբերու Վարժարանին:

Տօքթ. Բաֆփի Թաշճեանի դասախոսութիւնը տեղի ունեցաւ, մարտ 23-ին, Պէլոտթի Ամերիկեան համալսարանի (AUB)-ի բժշկական կենտրոնի մէջ, ելոյթ ունենալով Ասթմայի էնդոթիպինների մասին: Այս ելոյթը եղած է մանկաբուժութեան նախագահի՝ Տօքթ. Միգել Աբրուդի իննդրանքով, ցանկանալով բժշկական անձնակազմին սորվեցնել անհատականացուած եւ յատակ բժշկութեան եղրերը:

Լու Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժշկագիտութեան եւ մանկաբուժութեան պրոֆեսոր Տօքթ. Վ. Թաշճեան կը հանդիսանայ որպէս համաշխարհային փորձագիտ «Լուրջ Ասթմայի» եւ հազուագիտ (որք) հիւանդութիւններու, ինչպիսիք են ժառանգական էնջիո իստեման եւ չախտորոշուած իմունային թերութիւնները:

Ելոյթին ներկայ էին տարբեր գերատեսչութիւններու մասնագիտներ, այդ թւում՝ մանկաբուժութեան, ներքին բժշկական մասնակից Քանատահայ բժշկական միութեան 1976-ին եւ Գալիֆորնիահայ բժշկական միութեան 1985-ին:

Բանախոսութեան վերջում

զրոյցը շատ լուսաբանող հանդիսաւ ներկաներու համար: Ճշգրիտ դեղամիջոցը նորարար գործելակերպ է տարբեր մեխանիզմների մօտեցումի տուեալ պայմաններու մէջ, որոնք ունին անհատականացուած թերապետներ՝ արդիւնքները պատիմալացնելու համար:

Տօքթ. Վ. Թաշճեան նաեւ ԱՄՆ-ի Ամերիկահայ բժշկական Միութեան (AAMS) անմիջական երեմանի նախագահն է, որտեղ մկանած է մենթորական ծրագիրը եւ հիմնած է համակարգ մը ստեղծելու առաջին արձագանքը ապագայ առողջական ճնաժամանակութիւններու, պարագաներու և աշխատանի Արցախի կամ Սփիւրքի՝ աշխարհասփիւր Հայերուն:



Ամերիկահայ բժշկական Միութիւնը 2017-ին Սուրիահայ գաղթականներու օգնութիւն արամադրեց ՀՕՄ-ի եւ Գարակէօզեան հիմնադրամի միջոցով:

2018-ի ընթացքին, միութիւնը իր օգնութիւնը պիտի տրամադրէ Արցախի վիրաւոր գինուրներու բուժման, եւ գտնուող վերականգնողական կենտրոններու կամ կենցաղին ազդող հիւանդութիւններու հետեւանքներով տառապող երեխաներու երիտասարդներու, երաժշտական թերափիայի եւ երաժշտական գործիքներու տրամադրմանը, ինչպէս նաեւ նման ջանքերու քանակական հետազոտութիւններու իրականացմանը, օգնութիւն հասցնելով թիւով ինը ԱՄՆ-ի նահանգներու: Նա, նպատակը ունի հիմնադրամի ծառայութիւնները կիրարելու նաեւ Հայաստան Հայրենիքի մէջ:

Յորդանան

բժշկութեան դպրոցի մէջ, Ալերգիայի եւ կլինիկական իմունաբանութեան բաժնի մէջ, բժշկութեան եւ մանկաբանութեան կլինիկական պրոֆեսոր է:

Մեծահասակներու եւ մանկական ալերգիայի եւ իմունաբանության բնագավառի մէջ կրկնակի խորհուրդի հաւաստագրութիւն ստացած է: Կը հանդիսանայ Լու Անջելոսի AIRE Medical Group-ի կլինիկական փորձերու մոլորէն: Նա բժշկական վկայականը Մորհապուած բժշկութեան համար արձագանքը ապագայ առողջական ճնաժամանակութիւններու, պարագաներու և աշխատանի Արցախի կամ Սփիւրքի՝ աշխարհասփիւր Հայերուն:

Տօքթ. Վ. Թաշճեանը նաեւ երեխաներու երաժշտական հիմնադրամի հիմնադրամի հիմնագրի եւ նախագահն է, որը շահովթ չհետապնդող կազմակերպութիւնն է, նուիրուած քրոնիկական պայմաններու կամ կենցաղին ազդող հիւանդութիւններու հետեւանքներով տառապող երեխաներու երիտասարդներու, երաժշտական թերափիայի եւ երաժշտական գործիքներու տրամադրմանը, ինչպէս նաեւ նման ջանքերու քանակական հետազոտութիւններու իրականացմանը, օգնութիւն հասցնելով թիւով ինը ԱՄՆ-ի նահանգներու: Նա, նպատակը ունի հիմնադրամի ծառայութիւնները կիրարելու նաեւ Հայաստան Հայրենիքի մէջ:

Յորդանան

GARNI

Nourish your hair
with natural products



www.GarniUSA.com
Pasadena, CA 91102, USA

**OFFICE SPACE FOR RENT
IN PASADENA**
ՎԱՐՉՈՒ ԳՐԱՍԵՆԵԱԿՆԵՐ
1060 North Allen Ave
Pasadena, CA 91104
Գրասենեակները վերանորուած
եւ յարմար վարձբերով
Հետաքրքրուողներէն հեռածայնել՝
(626) 398-0506

ՀԵՆՐԻԽԻ ՄԻՒԹԱՐԵԿԱՆԸ ԴԱՐՁԵԱԼ ՍՄԱԳԵԼ Է ԾՆԿԻ ՎՆԱՍՈՒԱԾՔ



Լոնտոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Միւթարեկանը դարձեալ ծնկի վնասուածք է ստացել «Մանչեսթեր Յունայթենի» դէմ Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղում։ Այդ մասին յայտնել է «Արսենալի» գլխաւոր մարզիչ Արսեն Վենգերին։

Հայաստանի հաւաքականի աւագը ծնկի վնասուածքից վերականգնուելուց յետոյ առաջին անգամ ընդգրկուել էր «Արսենալի» մեկնարկային կազմում եւ դարձաւ կոլի հեղինակ՝ գրաւելով իր նախկին ակումբի դարպասը։ Ֆրանսացի մասնագէտի խօսքով՝ 76-րդ րոպէին Միւթարեկանը փոխարինուել էր վնասուածքի պատճռուով։

«Միւթարեկանին փոխարինեցի, քանի որ նա հարուած էր ստացել նոյն ծնկին։ Առաջիկայ 48 ժամում յայտնի կը դառնայ, թէ արդեօք վնասուածք ստացած խաղացողները կը կարողանան մասնակցել Մարզիկի «Աթլետիկոյի» դէմ խաղին», - Արսէն Վենգերի խօսքը մէջբերում է «Արսենալի» կաքը։

Ցիշեցնենք, որ մինչեւ Մանչեսթերում կայացած հանդիպումը 29-ամեաց Միւթարեկանը խաղադաշտից բացակայում էր Ապրիլի 5-ից, երբ ծնկի վնասուածք էր ստացել Մոսկուայի ԲԿՄԱ-ի դէմ Եւրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։

Մայիսի 3-ին «Արսենալը» Մադրիդում Եւրոպայի լիգայի կիսաեղբակիչի պատասխան հանդիպում է անցկացնելու «Աթլետիկոյի» հետ (առաջին խաղում գրանցուել է 1:1 հաշիւը)։

Անգլիայի պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթերը» իր հարկի տակ ընդունեց Լոնտոնի «Արսենալին»։

«Արսենալը» 6-րդ անընդմէջ պարտութիւնը կրեց այս տարի Անգլիայի առաջնութիւնում անցկացրած արտագնայ խաղերում։

«Մանչեսթեր Յունայթերն» այս յաղթանակից յետոյ վաստակեց 77 միաւոր եւ ապահովեց իր տեղը ախոցնաների լիգայի գալիք մրցաշարում։

Բարսելոնան՝ Սպանիայի Ախոյեան

Սպանիայի առաջնութեան 34-րդ տուրում Բարսելոնան 4-2 հաշուով արտագնայ յաղթանակ տարապ Դեպորտիտոյի նկատմամբ եւ 4 տուր առաջ ապահովեց ախոցնանի կոչումը։

Կատալոնական թիմի կազմում 3 դու խիեց Լիոնել Մեսսին, մէկ անգամ էլ յաջողութեան հասաւ ֆիլիպէ Կոռտինիոն։

Նշենք, որ յաջորդ տուրում Բարսելոնան, որը դեռեւս պարտութիւն չի կրել, ընդունելու է Մադրիդի Ռեալին։



Իբրահիմովիչը՝ Աշխարհի Առաջնութեանն իր Չմանակցելու Մասին

Ամերիկեան «Լոս Անձելոսի» շուէտ յարձակուող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Յունիս-Յուլիսին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնութեանը իր չմասնակցութեան մասին պաշտօնական յուրը։ Նա նշել է, որ հիւրի կարգավիճակում է լինելու աշխարհի առաջնութեանը։

«Միջազգային կարիերաս աւարտելուց յետոյ ես Շուէտիայի հաւաքականից չեմ։ Քննարկելու ոչինչ չկայ։ Ես պատրաստում եմ մեկնել Ռուսաստան՝ աշխարհի առաջնութեան։ Այդ մասին եմ ասել։ Կարծում եմ՝ Շուէտիան աշխարհի առաջնութեան ֆաւորիտ է, քանի որ այն աւելի լաւն է առանց Զլատանի», - Իբրահիմովիչի խօսքը մէջբերում է Mirror-ը։

Աշխարհի առաջնութեան խմբային փուլում Շուէտիայի մրցակիցները կը լինեն Մեքսիկան, Գերմանիան եւ Հարաւային Քորիան։

Ֆերդինանդ Կարապետեանը Եգրափակիչում Յաղթել է Աստրակեանցու եւ Դարձել Երոպայի Ախոյեան

Հայաստանի ներկայացուցիչ ֆերդինանդ Կարապետեանը դարձել է ձիւդոյի 2018թ. Եւրոպայի ախոյեան։

Իսրայէլի թել Աւել քաղաքում կայացած Եւրոպայի առաջնութեան 73 կդ քաշային կարգում 26-ամեայ Կարապետեանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից եւ, յաղթելով լիտուացի, հստոնացի, ուկրաինացի ու շուէտ ձիւդոյիստների, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնուել ատրպէյանցի Հիղայաթ Հեղարովից։

Կարապետեանը կրկնել է ձիւդոյի Հայաստանի հաւաքականի գլխաւոր

մարզի Արմէն Նազարեանի յաջողութիւնը՝ 13 տարի անց դառնալով Եւրոպայի ախոյեան։ 2005-ին Նազարեանը Եւրոպայի ախոյեան էր դարձել Հոլանդիայում կայացած առաջնութիւնում։

73 կդ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Արսէն Ղազարեանը, որը 2 յաղթանակ տանելուց յետոյ պարտութիւն է կրել, բայց համարականութիւնը է ստացել պայքարել պրոնզէ մետալի համար։ Ղազարեանը յաղթել է առաջին սփոփիչ գոտեմարտում, սակայն պրոնզէ մետալի համար գոտեմարտում պարտութիւն է կրել ու գրաւել 5-րդ տեղը։

Եւրոպայի առաջնութեանը մասնակցում են 44 երկրների 368 մարզիկներ։

Ցիշեցնենք, որ նախորդ ամիս ֆերդինանդ Կարապետեանն արծաթէ մետալակիր էր դարձել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կայացած ձիւդոյի «Մեծ սաղաւարտ» միջազգային մրցաշարում, որի կիսաեզրափակիչում յաղթել էր Ռիօ-2016 Օլիմպիական խաղերի ախոյեան, իտալացի Ֆաբիո Բազիլեին։

Արթուր Աբրահամը Նուածեց WBO International-ի Տիտղոսը



Պրոֆեսիոնալ բոնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին ախոյեան Արթուր Աբրահամը (47-6-0, 30 նոկաուտ) Գերմանիայի Օֆենբերգու քաղաքի «Բաղեն Արենա» մարզավալատում մենամարտեց դանիացի Պատրիկ Նիլսենի (29-3, 14 նոկաուտ) հետ World Boxing Organisation International-ի թափուր տիտղոսի համար։

Հայ բոնցքամարտիկը 12-ուառնդանոց մենամարտում յաղթանակ տարաւ երեք մրցավարներից երկուսի դրական որոշման շնորհիւ։ 113:114, 116:111, 116:111:

Այս վարկանիշային մենամարտում գրանցած յաղթանակի շնորհիւ Արթուր Աբրահամը առաջիկացնում էր կարողանաց մենամարտել աշխարհի ախոյեանի կոչման համար։

Ռոնալդուն Դէմ է Նեյմարի Փոխադրման

Մադրիդի «Ռեալ» պորտուգալացի յարձակուող կրիշտիանու Ռոնալդուն դէմ է ֆրանսական ՊՍՖ-ի պրազիլացի ուժբարկու Նեյմարի փոխադրման, գրում է Don Balon-ը։

Պորտուգալացի հաւաքականի աւագը նախընտուռ է Արքայական ակումբում տեսնել անգլիական «Լիվերպուլի» եզրապացի յարձակուող Մոհամեդ Սալահին։

Ռոնալդուն կարծում է, որ դաշտում իր համար աւելի հեշտ կը լինի համագործակցել 25-ամեայ Սալահին հետ, քան «Բարսելոնայի» նախկին ֆուտապալուստի։ 33-ամեայ պորտուգալացին ցանկանում է հանդէս գալ կեղրոնական յարձակուողի դիրքում, այդ պատճառով դէմ է Ռոբերտ Լեւանովսկու («Բաւարիա») ու Հարի Քեյնի («Տոտենհեմ») տրանսֆերներին։

Հնթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում 43 կու է խփել բոլոր մրցաշարերում, իսկ ուսնաթաթի վնասուածքից վերականգնուող Նեյմարը ֆրանսական յաս առաջնութիւնում անցկացրել է 20 հանդիպում եւ դարձել 20 կոլի հեղինակ։